

Fay C. 672

9147-928

9 - 98

1912

19 AUG 2006

# ՀԱՅ ԼԵՐԸ

Կարսիր Գրուագներ Կիւրկով Աշետն


Տեղ

Գրիգոր Գ. Գոհառեան

«Պատմութիւնը օցանից է ոչ թէ անո՞ն նաև՝ ու անո՞ւ մէջ իր կարդանի ամցեալը, ոչ անո՞ւ նաևու ու նու իր կարդանի աւոպան».

Տպուր. Տ. ՏՕՂՐԱՄԱՆԵԱՆ  
Ա. ՊՈՒԲՈ, Սուլրան-Համբայ Մօլո-Թաւ

1912



9480  
3(47-325)  
4-28

05 SEP 2011

# Հ Ա Յ Լ Ե Ր Ը

Կարսիր Դրույգներ Կիւկիւզ ԱշէՏէն

Գ ր ե ց

Գրեգոր Գ. Գուտօնիւեսն

Պատմութիւնք օքտակար է ո՞չ թէ անո՞  
համար՝ որ անո՞ւ մէջ կը կարդանի՞ անցեալը,  
այլ անո՞ւ համար որ հոն կը կարդանի՞ ա-  
պազան։ \*



Տպագր. Տ. Տօւրասսան  
Կ. ՊՈՒ.Խ.Ս, Սուլբան-Համամ Մօլա-Թաւ

1912

7200

ԵՐԿՈՒԻ ԽՈՍՔ

Ներկայ գրելիս հասպարաւկ հանելով, ոչ մեկ ատեն չպիտի խաւակնեի Կիլիկիոյ պէս՝ զարմանազան եւ լուրջ ուսումնասիրութեան կարօս երկրի մը, ամբողջական ու լիակատար պատմութիւնը գրել . ոչ ալ Կիլիկիոյ Եղեռնը նկարագեղ ու նաւար գրիչով, պատկերացնելով հոն՝ կրոյք կողմի եւ զանազան շահերով կապուած ու դրացնացած ազգերը իրարու դեմ գրգռել, երբէ՛ք . այդ չեր կրնար ըլլալ զրա մղողը . այլ իմ նպատակը եղած է այդ անմոռանալի Եղեռնին, մասնաւորաբար «Հայ-Լեռան» (Աևաշուր-Տաղը) ի կոտորածին մէջ՝ զլիաւոր դեպքերն ու դեմտերը անմանացնել եւ նկարել այնպէս՝ ինչպէս ար էին: Խօսել այն հրէածին դերակատարներուն մասին, որոնք տուին այդ յետադիմական անմոռանալի հարուածը՝ աւերակելով գեղեցկաւու երկիր մը : Զեմ մոռցած միւնեոյն ատեն առ ընդհանրապէս Կիլիկիոյ եւ մասնաւորապէս Հայ-Լեռան մասին կարգ մը աշխարհագրական եւ բանասիրական մանրամասնութիւններ : Այս ամեննեն վերջ Կիլիկիոյ Աղէտը գրելով՝ իմ զլիաւոր նպատակս եղած է զգուացնել հասարակութիւնը աւելորդ ու վճառակար խանդավառութիւններէ, տակաւին սգեսներն ու խուժանամիսները գրգռելու բնոյր ունեցող ցոյցերէ՝ դնելով իրականութիւնը, գործուած աններէի սխալները հասարակաց խղճին ու դատաստանին առջեւ :


ՀԵՂԻՆԱԿԸ

1912 Ապրիլ 2

Պատմէ



9279-7P



## ՅԵՐԱԿԱՆ Ս. ԵՎՀՈՒՊԵՏՆ

Q 0 5

Ազնուածոմի եւ իշխանազուն հայրենասէր քառ  
րեկամիս Պ. ՅԱ.ԲՈՒԹԻԹ-ԲԻՆ. Ս. ԽԱ.Դ.ՌԵՎԵՍ.Ն.

Ազնի'ւ բարեկամս ,

Մտքված արինութ ու աւերակ գաւառակի մը դէ-  
պի Պոլս սաւառնելով, «Հայ Կեռ» ի մեծ եղեռնին  
պատմութիւնը կուգամ նուիրել Զեր անուան, իբր  
դուզնաբեայ գրաւական մը Զեր պատանի հասակէն  
ցոյց սոււած Հայրեննանուէր ջանքերուն եւ Զեր հան-  
դէպ իմ ունեցած անկելծ համակրանքին ու սիրոյն:

ԶԵՅԹՈՒՆԻ ԿԵԴՐ. Վարժարանին մէջ նանցանք զիրար եւ այդ օրէն, մեր գրասեղանի կեանքէն, ինծի բացորոշ էին Զեր ազնիւ ձգտումներն ու վսեմ իտկաները: Հայրենիքիդ սէրը եւ անոր օգտակար ըլլալու տենչը կայրէր հոգիդ, այդ «սուրբ տենչերովը ծարաւած» քանի՛ քանի՛ անգամներ առիթ ստեղծեցիր Կիլիկիան պտտելու եւ ուսումնասիրելու. իսաւր բաղանքիդ, փափաքներուդ գէթ մէկ մասին, բայց ո՛չ վսեմ նպատակիդ: Ճանչցար մօտէն հայրենիքիդ պէտքելն սւ կարօտութիւնները, տառապեցար հայրենասէրի մը յուզումներով, եւ այդ ականատեսի դառնութիւնները ա՛լ աւելի բորբքեցին ու վառեցին Զեր գաղափարապաշտ երիտասարդի դիւրազգաճ սիրտն ու հոգին:

Ազնի՛ հայրենակիցս, Վստահ եմ թէ պիտի հանեք ընդունիլ իբր Զօն այս համեստ ու ողբակոծ երկասիրութիւնս, որ թէեւ զուրկ ոնի ու գաղափարի կուռութենէ, այլ սակայն իր ախաւոր ու իրական դէպքերու յաջորդականութեամբ պիտի գայ նոր ի նորոյ իրդեհել Զեր հայրենանուէր սիրտը եւ հայրենիքի ցաւերովն ու տարտերով յարայուգեալ հոգին, ուր հետզիետէ աւելի քան երեէք կը միան. մշտավառ ու իրաբորբ հայրենիքիդ սէրը, դժբաղդութիւններն ու ցաւերն անսահման . . . :

Կարօտակէզ ու վշտակոծ Բարեկամդ

1912 Ապրիլ 12

ԳՐԻԳՈՐ Գ. ԳՈՒՏՈՒԼԵԱՆ

Պաղէ

Ազնուամեծար  
Գ.ՐԻԳՈՐ Գ. ԳՈՒՏՈՒԼԵԱՆ

Պաղէ

Սիրելիդ իմ Գրիգոր,

«ՀԱՅ ԼԵՌ»ը, Զեր անդրանիկ երկասիրութիւնը՝ խանդավառ ու սիրայորդ նամակով մը իմ անուանս կը ծօնէք, պատիւ մը, որուն տիրանալու համար աւելի բեղուն կեանք մը ապրած ըլլալու էի:

Շնորհակալ եմ ծեր գրած եռանդուն ու համակրական տողերէն, որոնք որքան չափանիշն են ազնիւ ու անկեղծ հոգիքիդ, նոյնքան եւ զօրաւոր Գրիգոր Գ. ԳՈՒՏՈՒԼԵԱՆ գրգիռներ մղելու զիս «հայրենասէր ու հայրենանուէր» ըլլալու:

Եթէ նշմարիս է, եւ անկասկած, որ անհատները մեծ դեր կատարած են ընդհանուր մարդկային եւ ազգերու պատմութեան մէջ, ապա ուրեմն անհրաժշտ պէտք մըն է եւ նուրիական պարագ մը որ ամէն անհատ գիտակցի իր պարտականութիւններուն: Տիեզերքի մէջ ամենէն տիսուր արարածը, զոր չեմ կրնար երեւակայել, աննկարագիր, անպարտաճանաչ եւ հայրենատեաց մարդն է:

Կարդացի երկասիրութիւնդ ծայրէ ծայր, զոր իր քանի մը ակնաբախ թերութիւններուն հակառակ, ընդհանրապէս շատ գեղեցիկ գտայ եւ անկեղծ: Առաջին տողերէն սկսեալ հետզիետէ հոգեցունց փոթորիկ



մը ծնունդ առաւ գանկիս մէջ, բռունցքներս ցցուեցան մաղակեր խուժանին եւ անոր խուժդուժ վաշիչներուն, այդ եղեռնի հեղինակներուն դէմ... զուրլալու կարօտը զգացի եւ արտասուբք, այդ անկարողներու սիրտցաւին միակ սփոփարար շիմերը երկար ուշացան դժբախտ աչքերուս ծաբաւին յագուրդտայլու:

Եթէ «Պատմութիւնը անցեալի այն հայելին է ուր ապագան կը կարդանք» այն ատեն ժողովուրդներու եւ մանաւանդ Հայու կեանքէն, անցեալէն, ներկայէն եւ ապագայ ցաւերէն խօսող Զեր գրքոյկը արժանի է ամէն շնորհաւորանքի եւ կրկնապէս գնահատելի: Գնահատելի, որովհետեւ օսմանեան հպատակ բոլոր ցեղերն ալ կրնան անկէ քաղել զանազան հմտալից դասեր եւ ապա անցեալով փորձառու ամուր ու անխախտ կուռւանի մը վրայ յուսալից քայլերով, աշխատիլ օսմանեան հայրենիքին յառաջդիմութեան ու զարգացման:

Զեր երկասիրութեան մէջ շատ շատեր կընան անցեալը կարդալ կամ իրենց սխաները տեսնել, ոմանք ցեղերու բաղխումը կամ կրօններու ոմիւրը, ուրիշներ կոյր նախանձը եւ տգիտութիւնը, բայց ամէնքը, այդ բոլոր տրամաբանուներն ալ համերաշխ պիտի ըլլան իրենց եզրակացութեան մէջ եւ պիտի ըսեն դասնութեամբ. «Պատմութիւնը ինքզինք կրկնեց եւ քաղաքակիրծ աշխարին ու մարդկութիւնը դատապարտելի անտարբերութեամբ մը դիտեց...քսաներորդ դարու վայրենութիւնները: Սակայն տէրութիւններու շահը այդ կը պահանջէր..., եւ դիւանագիտութիւնը խիզ ու զգացում, գում ու գորով չէր կընար ունեալ...»

Սիրելի բարեկամս, տխուր խոհեր կը պատեն զիս եւ անթիւ խորհուրդներ կը զեռան գանկիս մէջ,

կը տարուիմ անցեալով, ու մտքով փոխադրուած այդ բարձրաբերձ, բանաստեղծական ու դիւցազներգական վիթխարի սարերուն վրայ, ուր երեմն Յուլ ու Առիւթ երարու յաջորդեցին, ուր՝ այդ դժբախտանման երկրին մէջ, ափսո՞ս վերջին անգամ փայլեցաւ ունուաղեցաւ Հայուն մայրամուտ Արեւը:

Կը յիշեմ այդ եղեմական աշխարիին մէջ, ուրիէ մեղր ու կաթ կը բղխէր, օրինակելի քաղաքակրթութեան մը, արծաթ գրականութեան մը եւ հայեցի գեղարուեստի մը վերածնունդը, օտարներու աչքին անգամ նախանձելի: Վերջապէս կը մոտաբերեմ հիւսիսի սարտուցիչ հովերէն ազատ այդ երկրին ջանքերը եւ մատուցած ծառայութիւնները ներկայ քաղաքակիրծաշխարիին, Արեւելքն ու Արեւեմուտքը յարաբերութեան մէջ դնեն ու անոնց աշխարիակալ հիւրերուն ասպընջականութիւն ջնորիթելը...: Այո՛, երբ այդ ամէնքը յիշելով կը դիտեմ ներկայ տխուր իրականութեան գժածողքալի ու քսումնասարսուռ պատկերը, Հայը ստրուկ, Հայը հալածականու փտարանդի..., սիրտս կը գելու, եւ թոի ու բոհով մը կը տագնապի ուղեղս...:

Բայց ո՛չ, սիրելի բարեկամ, յուսահատութիւնը վատերու բաժինն է, պէտք է յուսալ, «զի լաւ է յոյս փրկութեան քան զկասկած կորստեան» եւ անտարակոյս շատ ուշ չէ այն օրը, յորում Սահմանադրութեան շնորիիւ կարելի պիտի ըլլայ տեսնել Կիվլիկան եւս տնտեսապէս, կրթապէս ու բարոյապէս բարձրացած, եղեմացած, քաղաքակիրծ ու բարեզարդ, ուր շոգեկառքի գծեր զիրար պիտի խաչաձեւեն, կրթական վառաբաններ իրարու դէմ պիտի բարձրանան քաղաքակրթութեան յորդաբուխ լոյսեր սփուելով ծաւրոսի բարձունքներէն բոլոր դժբացի ցեղերուն մէջ եւ Կիլիկիոյ մութ ու տգիտութեան խաւարակուռ անկիւները եւ վերջապէս պիտի կընան հոն միասին ապրիլ

ու ճարակի լ գայլն ու գառնուկը անխտիր ու անվաս...:

Սիրելի բարեկա՞մ, կ'զգամ եւ կ'ըմբռնեմ թէ հայրենիքը շատ մեծ կարիքներ ունի իսկ մենք պարտքեր անհատնում. սիրտս կըզգայ, իոդիս կը թրթուայ եւ գանկիս մէջ խորհուրդներ կ'եռան, այլ գրիչս անզօրէ, չխօսիր ..


Ուրեմն ցը'... պարտականութեան ճամբուն վրայ:

1912 Մայիս 12

Վշտակից բարեկամդ

Կ. Պոլիս

Յ. Ս. ԵԽԱՌՈՒՊԵՏԱՆ



## Կ Ի Լ Ի Կ Ի Ս. Ս Շ Խ Ա Ր Հ Ա Գ Ր Ա Պ Ե Ս \* . —

Այս երկիրը այնքան փոփոխութեան ենթակայ եղած է որ գժուար է որոշ գաղափար մը տալ իր սահմանականութեան վրայ : Բատ աշխարհագրութեան կիլիկիա կ'իշնայ 36-38 լայնութեան եւ 32-37 երկայնութեան առավճաններուն՝ տակը, Փոքր Ասիրի հարաւարեւելեան անկիւնը : Բնական սահմաններն են. հարաւէն՝ Միջերկրական ծովը, որ օղակաձև ափերով կը կազմէ Տարսոնի գողը եւ Ալեքսանտրէամի՝ Խոսով կամ Հայոց ծոցը, արեւելքէն՝ Ամանոսի լեռնաշղթան, որ հիւսիս արեւելքէն՝ հարաւ արեւմուտաք ձգուելով կը պարսպէ Հայոց ծոցի (Խսկէնտէրուն) արեւելեան ափերը եւ կը վերջանայ Ռասիսանձիր հրուանդանով :

Հայկական Կիլիկիոյ սահմանը զանազան փոփոխութիւն կրած է իր իշխողներու առաւել կամ նուազ քաջութեան համեմատ, (Սահմանի բաջաց՝ զենք իւրեանց) : Կիլիկիա ունի մօտաւորապէս 4000 վերստ երկայնութիւն արեւմուտաքէ արեւելք եւ հազիւ 80-100 վերստ լայնութիւն, հիւսիսէ հարաւ : Կիլիկիա հին ժամանակներէ ի վեր երկու անուամբ նշանակուած է . դաշտային եւ բարուտ . առաջինը՝ հարաւ արեւելեան մասը .

\* Գրեյլիս մէջ Կիլիկիոյ աշխարհագրական մասը աւելի ամփոփ, ճշգրիտ եւ որու լլլալու համար իր միակ լաւագոյն աղբիւրը, «Բնաշխարհիկ բառարանի», Կիլիկիա անունին դէմ գրուածներէն հայեցինք գրեթէ Եղիսուքանը : Այս առքիւ չեն կրնար խորին ընուհակալուրինը յայտնել «Բնաշխարհիկի բազմազան աշխատակիցներուն ընորհաւուելով այդ զնանաւուի ծաւայուրիւնը նայ ազգին . չերմազին կը յանձնարաւենի ամէն նայու ունենալ յիշեալ բառարանը իր զանձ մը նայենի յիշատակներու .

Խակ երկրորդն է արեւմտեան կողմը . բայց բուն լեռնային երկիրը կը ձգի հիւսիսային կողմը , ուր են հրոշակաւոր Տաւրոս լեռները , որոնք սկսելով լիւկիոյ ափունքներէն՝ արեւմտեան հարաւային կողմէն , կ'երթան դէպ արեւելեան հիւսիսային կողմը եւ կը բաժնեն Փոխողիան Պամիկիլիայէն . եւ Խսաւրիայէն ալ անցնելով՝ Կիլիկիան կը բաժնեն Կապագովկիայէն :

Կիլիկիոյ Տաւրոսի շղթան երեք զլիսաւոր լեռնագոտիներու բաժնուելով կը կոչուին Պուլդար տաղը , Տիւմպէլէք տաղ , եւ Ալլահ կամ Ալլա տաղ : Կան մինչ 9000 մէթր բարձրութեամբ կատարներ , որոնց վրայ Յուլիս եւ Օգոստոս ամիսներուն մէջ ձիւն կը մնայ , Ասորիքը Կիլիկիայէն կը բաժնեն Ամանոս (օ Ամանը , ու Ամանը , Amanus) լեռները , սովորաբար Մեաւ լերին (Սելի Լե՛ն) եւ այժմ կեպիլուր տալլը]կոչուած :

Վերոյիշեալ Կիլիկիոյ զլիսաւոր լերանց միջալայրը կը գտնուին հոչակաւոր Կիլիկիոյ դրունքն կամ ըստ մերայնոց Կապանն Կուլյակայ կամ լաւ եւս Գաճն Կիւլիկիոյ , ուր հին ատեն կը յիշատակուին խիտ առ խիտ բերգեր , աշտարակներ , պահակ գոներ եւն : Դժբաղգար Կիլիկիոյ բոլոր լերանց բարձրութիւնները գեռս ստոյդ ուսումնական արուեստով ճշգրտած չեն : Կիլիկիա ընդհանրապէս զուրկ կրնայ համարուիլ Հելուետիոյ , Ալպեաց կամ Հայոց մէծաց լերանց լճաշատ գեղեցկութենէն : Երկրաբանական տեսակէտով Կիլիկիոյ լերանց զանգուածը կրաքարուտ է (\*) առ հասարակ : Երկիրն ցած կամ դաշտային մասը արդասաբեր հողէ է ,

(\*) Սիլիսային , հրաբխային եւ այլ տեսակներ ալ չեն պակսիր մանաւանդ Զեյրունի եւ Հաճընի կողմերը :

շատ անդամ գեղնադոյն կաւով խառնուած . կան բազմաթիւ ջերմուկներ իրենց բուժիչ յատկութիւններով , ինչպէս Պուլկար տաղի , Զէյթունի եւ Տէօնկէլէի մօտ Զահանի (Պիւռամոս) կից :

Կիլիկիոյ լեռները իրենց ծոցին մէջ կը պահն համաքային հարսաւութիւններ ալ , որոնց մնջ մասը անծառնօթ կը մնայ մնող . զլիսաւոր հարսաւութեան նիւթն է կրաքարը՝ զանազան գոյներով , աեղ աեղ ալ կը հանգիպինք գայլախաղի , յայտքարի , օձաքարի , եւն : Կը գտնուին կապար , երկաթ , քիչ մ'ալ արծաթ ու ոսկի : Կը յիշուին նաեւ արջասպ , ծծումք , բորակ , սեւ ու ձերմակ ձիւթ , խէժ , աղ , ապակենող : Հանքերու մէջ ամնինքն առատը կոտպարն է . ոսկին թէպէտ ամննաքիչ կը գտնուի , բայց հին ատեն մեր իշխանաց ժամանակ առատագոյն եղած պիտի ըլլայ , վասն զի Կիլիկիայէն եւրոպա զրկուած վաճառքներէն մին կ'աւանդուի : Կիլիկիոյ բուն սահմանին անդին Սարոսի եւ Զահանայ հովիտաներուն վերին մասին մէջ եղած լերանց ծոցը կը գտնուին առատ երկաթահանք ,<sup>(\*)</sup>

Կիլիկիոյ բարձրաբերձ եւ բազմաթիւ լերանց բնական հետեւանք է նաև գետերու առատութիւնը , այդ գետերէն շատերը չունենալով շատ խորութիւն՝ ամառները կը յամբին եւ յատակնին երեւան կ'ենչ : Բայց կան զլիսաւորաբար վեց մշտահոս գետեր , որոնց անուններն են . Ասրկադմոս , Կալիւկադնոս , Լամաս , Կիւդնոս , Սարոս , Պիւռամոս : Այսչափ առառ զետերով ոսոգուած աշխարհն , իր արեւեհայեաց զրից եւ հովասուն լեռներու շնորհիւ ամննաարգասաբեր ու բերբի

(\*) Խնչալէս Զէյթունը՝ ու ունի ազնիւ երկարի , ծծումքի բերքաբարի . եւն . հանիներ .

երկիրներէն մին է ամբողջ երկրագունդիս վրայ, մասնաւանդ իր դաշտային մասը : Զահանի, Տաւրոսի ու Կիւզնոսի ամբողջ ստորին հովիտը, ընդարձակ Չուչուռ Օվան՝ մօտ 1000 վերստ տարածութեամբ, չնորհիւ իր գետերուն բերած առաստ ու արգասաւոր տիղմին, որով ամբողջ այդ գաշտը ողողած է եւ Եգիպտոսի նման օրհնուած եւ բարելից է : Ամէն տեսակ բերքեր կ'արտադրէր, մանաւանդ Հայ տիրապետութեան ժամանակ, երբ աւելի լաւ մշակուած էր : Այժմ Կիլիկիան կ'արտադրէ զլսաւորաբար, խաղող, ցորեն, գարի, որթ, բամզակ, պիստակ, բրինձ, կնձիթ, շաքարեղէդ : Հայաստանի բոլոր պտուղները կան նաեւ այս տեղ . ծիւնի, թզնի, արմաւ, եղջիւր, եւն :

Առ հասարակ այս գեղեցիկ եւ հարուստ երկիրը ձգուած է անինամ եւ անմշակ : Բերքերէն ամենէն աւելի հոչակուածը բամզակն է, իր ազնիւ ու ընտիր տեսակով . պետական մաքսն ու անկանոն տասանորդը՝ այս արգիւնաբերութեան անկեալ վիճակին զլսաւոր արգելքներն են : Ցորենն ալ առաստ է եւ ընտիր : Ծովափին անտառներ կան, որոնք իրենց ընտիր յատկութեամբ ետ չեն մնար Եաֆֆայի (Յոպպէ) նարնջին ու կիստրնին՝ որոնցմէ մեծ քանակութեամբ արտասահման կը զբկուի : Հին ժամանակները հոչակուած է եղեր նաեւ Կիլիկիոյ քրքումը : Աշխարհս հարուստ է նաեւ շինելափայտով . հնագարեան անտառները մեծ քանակութեամբ նիւթ կը մտակարարէին երբեմն, նոյն իսկ Սոլոմոնի տաճարին : Անտառներու զլսաւոր զարդն ու թագաւորը Մայր ծամն է, որ Լիբանանու մայրերու հետ կը մրցի եւ կը գերազանցէ իսկ, զրեթէ իր առաստութեամբ : Նաւաշինութեան համար շատ յարմար է Մայրին, ունենալով ի բնէ ծեփելու խէժ : Կան նաեւ

դանաղան՝ տեսակ եղեւիններ, ընկուղենիներ, նոճիներ սօսիներ, կաղնիներ, եւն : Ունի նաեւ ձոխ բուսականութիւն մը : Կիլիկիոյ արգասամեր դաշտագետնոյն եւ ծաղկաւէտ լերանց տափարակներու վրայ առատ մնունդ կրնան գտնել ո՛չ միայն խաշինք՝ այլ եւ բազմաթիւ պաճարաց տեսակներ, սովորական կովերէն, եղներէն զատ կան նաեւ այծեամ, վայրի մաքի, վիթ, գոմէշ, վայրի քօշ, յամոյր, նշանաւոր են բրդով եւ մեծամեծ զմակներով խոյք ու մաքիք : Տաւրոսի լերանց մէջ կը գտնուին մշկահոտ եղինք, չորս սոննաչափ անսոս բարձր եղջիւներով եւ նուրբ ու ընտիր մորթով : Հին ատեն շատ հոչակուած էին նաեւ այծերը, որոնց մազէն կը շինէին Կիլիկիոյ անուանի ցփսին : Երէոց եւ կամ վայրի գաղանաց տեսակէն կը գտնուին արջ, ինձ, ընձառիւծ, յովաղ, լուսամն, բորենի աղուէս, շնագայլ, վարագ, վայրի կատու, ողնի, եւն, ինչպէս նաեւ զօրաւոր գամիոններ եւ խարսեալ բարակներ : Կիլիկիոյ մէջ աւելի առատ են թեւաւոր կենդանիք . սալամ, կաքաւ, տուռէձ, արօս, արազիլ, բազէ, լոր, սիրամարգ, վայրի աքլոր, փասեան, տատրակ, սարեկ եւ ուրիշ ձնձղկաց տեսակ ամենառատ մանր թոչուններ : Առատ են նաեւ ջրային թոչուններ : Վայրենի թոչուններէն ծանօթ են արծիւը, բուն, անգող, ագուաւը, կաչաղակը, բազէն եւայլն : Սոլուններէն օձը, մանաւանդ սեւ օձը, զոր Ապիս կը կոչեն, խիստ շատ կը գտնուի այդ կողմերը :

Դեսոց մէջ առատ են ձկանց տեսակներ, կիւղնոսի մէջ կը գտնուի միայն կարմրախայտ ձուկը<sup>(\*)</sup> խիստ ա-


(\*) Կարմրախտ՝ (լիէտ ձոկ) ինչպէս կը կոչեն սեղացիք, կը գտնուին նաեւ Զէյթունի և Ֆրնուզի չըրերուն մէջ : Ծ. Հ.

ոտա : Ամենաշատ են նաեւ միջատներու եւ թիթեռնիկներու տեսակակիներ , բայց տակաւին լաւ քննուած չեն , Չնայելով կիլիկիոյ այս բուսական եւ կենդանական հարստութիւնը , իր կլիման վատառողջ համարւեր է հինգժամոնակիներէ ի վեր . այժմ եւս վատառողջ է դաշտային մասը , որոյ ճահճային ընդարձակ տարածութիւնները վատանդասոր տենդեր յառաջ կը բերեն բնակիչներու մէջ ամառ ժամանակ մինչեւ Հոկտ . ամիսը : Այդ պատճառաւ ունեւոր զաշտեցիները ամասը կը բարձրանան լեռները : Այդ սոլորութիւնը մեր Ռուբինեանց իշխանութեան ժամանակ եւս գոյութիւն ունէր եւ կիլիկիոյ ծաղկաղարդ զահաւանդակիները յայտնի են իրենց առողջարար եւ հաճելի լեռնային օդով : Դաշտը գրեթէ ձմեռ ըլլար , ջերմաչափը հազիւ զերծ աստիճանին կ'իջնէ : Չինչ՝ անձանօթ է կամ երբեմն միայն քանի մը օր կը մնայ գեանի երեսը , մինչդեռ շրջակայ լեռները կը ցուցնեն միշտ իրենց սպիտականեր գաղաթները : Արդէն Փետրուարին գաշտը կանաչ է եւ ծաղկաղարդ , մինչդեռ լեռները՝ միայն Ապրիլին կը սկսին առաջին ծաղկիները բացուիլ : Ամառը գաշտի մէջ եւ ծովափը անտանելի չող կ'ընէ , անձեռւ չգար . դաշտը չոր ու ցամաք կը դառնայ եւ անջուր , կը նըսպասէ անորուց անապատի կողմէն ամառուան միջոցին փչող քամին :

Կիլիկիոյ վերջին հայկական իշխանութեան հանդիսավայրը , որ եւ երբեմն Տիգրան Արշակունիէն նըւածուած էր Փոքր Ասիոյ ուրիշ գաւառներու հետ ի սկզբանէ ի վեր ծանօթ էր իրեն միջավայր զիրքովը՝ Յաքեթայ , Աևմայ եւ Քամայ երեք ցեղերուն . Ս. Գիրք եւս կը յիշեն զիկիկիա , բայց զիանականները իր ան-

ւանակոչութեան վրայ միաբան կարծիք չունին : Յունաց առասպելաբանութիւնը կ'աւանդէ ծագած կիլիկիոյ կամ կիլինսի անունէն՝ որ էր որդի Փիւնիկեցւոց Ազինովր զիւցաղն արքային : որ իր Կազմոս եւ Փիւնիկ եղբարց հետ փնտաելու եղնելով Եւրոպա անուն քրոջն որ Արամազդէն յափշտակած էր , եկաւ հաստատեց իր բնակութիւնը այս երկրին մէջ՝ կոչելով զայն իր անւամբ : Այս առասպելաբանութեան հակառակ գիանոց կարծիքն է որ կիլիկիա կոչումն՝ ծագումն ունի Երբայական Ելիլիմ բառէն , որ կը նշանակէ Քարուտ : Կիլիկիոյ մասին այսքան աշխարհազրական ծանօթութենէ մը վերջ անցնինք «ՀԱՅ ԼԵՌ» ի աշխարհազրական զիրքին , որ հակառակ իր անծանօթ հանդամանքին անհրաժեշտ է զրքոյկիս աշխարհազրական բաժնին մէջ խօսիլ այդ Լելան վրայ այնքան՝ որքան կը ներեն մեր միջոցները :





## ՀԱՅ-ԼԵՌԵ



ւելի ճիշդ պիտի ըլլար Սեւ Լեռ անուանել  
այն լեռնաշղթան , որ իր ջրաշատ ու անտա-  
ռուտ հանգամանքով , անմատոյց եւ անթափան-  
ցելի կիրճերովը մնացած է անծանօթ նոյն իսկ  
օտար հետախոյզներու եւ որ սակայն հարեւանցի այլ  
յաճախակի յիշուած է Միջին Դարու դրեթէ բոլոր Աղ-  
գային Պատմիչներէն :

Սրգի Հայ-Լեռը (Կեավուր-տաղըն) , Միջին դա-  
րուն նշանաւոր էր եւ ծանօթ Սեաւ Լերինի անունով ,  
որ գմբախտաբար հակառակ իր հնութեան մնացած է  
մի՛շա անծանօթ , հետազոտութեան եւ մանրագննին  
ուսումնասիրութեան մը կարօտ . այնպէս որ հսկայ  
հայալատումներու մնձ հեղինակն անդամ կը ստիպուի  
վերապահումով խօսիլ Սեւ Լերան մասին «չեն քաջ  
ծանուցեալ հանգամանք լերանց» դրելով . Սակայն եւ  
այնպէս ամենէն կատարեալ ծանօթութիւններ տուողը  
Սեւ Լերան մասին նոյն հեղինակն է՝ Հ. Դ. Ալիշանը ,  
իր՝ Սիսուան անուն հսկայ աշխատութեան մէջ :

ՀԱՅ-ԼԵՌԵ 2



Դժբաղգաբար զործիս նպատակէս զուրս եւ մասնաւոր աշխատութեան մը կարօտ նիւթ ըլլալով այդ անձանօր լերան տեղագրութիւնն ընկել եւ հոն բուժնող զանազան ծառնուն , ծաղիկներուն , բոյսերուն եւ անոնց ներքն թագնուող հանքային հարստութիւններուն վըրայ մանրամամն խօսիլ ինչպէս նաեւ այդ լեռներուն վրայ , իրարու կից եւ յաճախ զրկից ապրող ազգերու ցեղերու կենցաղին , ազգելակերպին , անտեսական բարոյական կեանքին եւ վերլուծումին վրայ ծանրանալ , պիտի բաւականանամ աւելցնել իմ գիտցածներն ալ չ . Դ . Ալիշանի ըսածներէն անմիջապէս վերջ , ջանալով նիւթ հայթայթել մեր հայ բանասէրներուն եւ պատմագիրներուն :

Կարի՞ զժբաղգաբար Հայ Լերան սահմանն ալ կատարելապէս որոշ չէ . ինչպէս այսօր՝ նոյնպէս ալ եղած է աւելի առաջները , նոյնիսկ հոռվմչական տիրապետութեան ժամանակ՝ ըլլալով բոյն եւ բնակութիւն աւազակներու :

Սհա թէ ինչ կը գրէ Սիսուանի պատկառելի հեղինակը : «Անջրպետքն կիլիկիոյ յԱսորւոց են Ամանու լերինք , շրջապատեալք զարեւելնայ եզերք Ծոցոյն հայոց եւ ձգին ընդ հիւստին ելից , հասարակօրէն կոչեցեալք Սեաւ Լերինք» , այժմ Հայ Լեռ կամ կեալուր տաղը կոչուած : Իսկ ձկեր գաւառի մասին խօսած ատեն կ'աւելցնէ , Հայոց Ծոցին հիւսիսային կողմը կը տարածուի «որ է իրը 25 մղոն ընդ երկայն ուղիղ գծաւ» :

Հին աշխարհագիրներու համեմատ Սեւ լեռը , որ վերջերս ալ ՀԱՅ ԼԵՌ (Կեավուր տաղը) կոչուիլ սկսած է՝ նոյն է Ամանոս լերան հետ զոր Յայներ կանուանէին առ Ամանը ու Ամառն Ամանու :

աշխարհագիրներու Ամանոս մին է Տաւրսսի մեծ լեռնաշղթայի բազուկներէն , որ հիւսիսային կողմէն կատառունեաց գաւառէն սկսեալ կերկարե դէպի հարաւ մինչեւ Ասորւոց երկրին ափունքները . արեւելքէն մին չեւ եփրատ գետը որ կը ձեւացնէ Հռոմէլլա բերդը հոյակապ ու անառիկ . «Թրեա թէ աղխաղխեալ միաշաբ բարձունք են (լերինքս այս) սակաւս եւ անձուկս ու նելով միջոցս կամ կտրածս անջրանցս , յորս եւ հռչակաւոր նեղուցքն եւ Դրունք են Ամանուանին , որ կոչէր ի մերայնոց եւ յօտարաց ՍԵՍԻ ԼԵՐԻՆՔ . անշուշ ըստ գունոյ բուսաբերեալ մայրեացն հոծութեան» :

Սանուտոց հետախոյզը Montagna Neros կ'անւանէ այդ ցրաբուխ եւ ցրաշա լեռները , կարծելով որ այդ Սեւ լեռ անունը ծագում առած ըլլայ Յունական ջուր նշանակող բառէն : Սակայն հաւանական չթուիր այդ կարծիքը երբ մինչեւ այսօր այդ լեռը Գարաւադ կ'անուանեն թուրքեր , ինչպէս նաեւ հին Յոյներ Սեւ նեռ անունով կը հանչնային զայն : Այդ լերան ամժնէն մօտիկ գրացիները՝ Ասորիներն անդամ կը կոչմն Թուրան ուշամա այսինքն «Լեռուն սեաւ» , Ուրեմն կասկած չվերցներ թէ Սեւ լեռ կոչումը առաջ եկած է «Ղատ գունոյ բուսաբերեալ մայրեացն հոծութեան» :

«Ի նուազիլ իշխանութեան մերայոցս եւ ի ծաւառիլ Գարաւանաց» Արաբացիք ճկպէլ-կշ-զարաման անւանեցին , սակայն այդ լեռը գրեթէ մեծ մասով Քրիստոնէաբնակ կամ աւելի ճիշդը հայարձնակ ըլլալուն սկըսաւ կոչուիլ կեավուր տաղը (Հայ Լեռ) (\*) :

(\*) «Բայ մեծի մասին նաեւ «Ազմա տաղ , մահաւանդ նիւսիւսային մասն . միջինն յոմանց կոյի «Գըզըլ տաղ» , յայլոց «Պէլլան տաղ . սորին կամ հարաւային սասն որ ի Հռոսոս զաւառի՝ մէտրիկ

Աեւ լեռը աւազակներու լայն ասպնջականութիւն տուող Կիլիկիոյ ամենէն անծանօթ ու անթափանց սաղաբթախիտ անտառուաներէն մին եղած է, եւ նոյնիսկ հռովմէակտն տիբրապետութեան ժամանակէն ի վեր բոյն աւազակներու եւ յելուզակներու «Որք անհմնգստէին զանցորդս եւ մերձաբնակս, յոր սակս առաքեցաւ Կիկերոն<sup>(\*)</sup> ի Կիլիկիա 51 թուականին Քրիստոսէ առաջ՝ զսպելու համար այդ «աւազակող աղատասէրները» :

Այս լեռը մօտիկ ըլլալով հայոց ծոցին Այսափ, Փայտափ, վերջապէս Միջերկրականի հիւսիս, եզերքներուն, իրենցմէ բղնող գետերն ալ երկար ճամբայ մը չէ որ կը կտրեն: Ճկեր գաւառի մէջ գլխաւոր գետերը հետեւեալներն են. Պինարու (Տէլի-Զայ) Պատա Զայ, Կիբոսս (Kersus), ինչպէս նաև Հռոմոս գաւառին մէջ Պէջլանի եւ Արառւսի գետակները: Աեւ լեռը իր գետերէն աւելի նշանաւոր է կիբճերով «Յորս թէպէտ մի կամ երկու համարին գլխաւոր անուանեալ Դրունի եւ Ս.Եցի բայց յոլովք են ստուգութեամբ, է որ յանուն լեռանցն Ամանուսեան կոչեցեալք եւ է որ յանուն աշխարհացն Կիւլիլիոյ եւ Ասորուց: Նշանաւոր են նոյնպէս

սաղ, եւ բա սանաց «Ճէպէլ-էլ-մուսա» որ եւ յանի ի Խոզագլուխ սարն «Ռափանձիր», որ եւ աւարտ է սահմանացն Կիլիկիոյ. իսկ որ անի եւ անը ճպին սարունակին լերին ի հնումն կոչէին Պիերեամ: Չուզանեռական «Կեալուր սաղ» լեռան՝ ճպի յարեւելից կուտ: պար զանգանի լեռանց լորս բարձրապոյն եւ Երկայնանիս՝ Քիւրտի լեռն յոր անուն ի դեպ է կոչել գրովանդակն»:

(\*) Կիւրտն Կիլիկիայէն Կատոնի այսպէս կը զրէ: «Գրաւեալ Քանդեցաք զնողովս յանբոցանոցին (յելուզակաց) որոց զիշաւոր Երանա, Սիպիւրա, Կոմմորին, եւ վեց բերդն. հաւանօտէն չէր հեռի ի սոցան: Եւ ամբաղուն Պինտենիսու, եւ ոչ թէ մինչև ի սահման Սոյլ, կը գրէ Ալիւան:

Ճ. Հ.

Արսկան-պօղազ (Ասորեափող), աւրիշներ Պաղչայի մօտ «Երկարի» կամ «Աեաւ դուռնն» հէտաշ-պէլ, Անցքն Ասորուց Կիլիկիոյ, Տէկիրմէն սկրեսի, Սագալ տուրան եւն. եւն. :

Հ. Դ. Ալիշան հետեւալ կուռ ու յատկանշական տողերով կը բնորոշէ Սեւլեռու. «Որպէս ի հնումն կաղաղք գողոց եւ հինից էրն այսպէս եւ ի նորումս անուպայ մարդկան՝ կողոպատղաց անցորդաց եւ կարաւանաց, որոց հարկ իսկ էր զգուշանալ եւ չմերձիլ բաւկլս եւ ի բոյնս հինիցն. որպէս թուի յայլ եւ այլ թուրքման առնմից եւ Քրդաց ժողովելոց, զուցէ եւ ի հնագունից ոմանց ընդ որս եւ ի Հայոց ոչ սակաւոց, սոքա առաւել ընդ Պօղան անուանեալ ցեղի բնկերակին եւ ոխերիմ թշնամիք էրն իւրեւանց անուն Հայուկ տոհմի որ ի սահմանս Մոսայ» :

Նոյն հեղինակը Եւրոպացի ականատես ճամբորդ հետախոյզներէ քաղելով կ'աւանդէ մեզ թէ այդ լեռան տիրած են զանազան Զօրաշերեր (Տէրէ պէյի), որոնց մէջէն զիմաւորն էր Խալիլ պէկ կամ Քիւչիւք Ալի, որ 40 երկար աարիներ տիրած է Բայասի եւ իր շրջականերուն աներեւակայելի անզթութիւններ գործելով: Օսմ. կառավարութիւնը կ'ուզէ սիրաշահիլ եւ փաշայութեան տիտղոս կուտայ Քիւչիւք Ալիի, որ սակայն Վկնար հրաժարիլ իր աւերելու բնազդացին տենչերէն, կը կողոպտէ շարունակ մերձաբնակ ժողովուրդներէն լեռ կողոպտէ շարունակ մերձաբնակ ժողովուրդներէն անց Եւրոպացիներ են նոյնիսկ Մէքքէ գացող կարազատ Եւրոպացիներ եւ վեց բերդն. հաւանօտէն չէր հեռի սոցան: Վերջապէս յիշեալ բռնաւորը 1808 ին կը չուէ այս աշխարհէն եւ մասմար կը խաղաղի այդ շրջանը: Իրեն կը յաջորդէ Տատա կամ Տէկէ պէյ որ իր նախորդին պէս կը սկսի աւրշտեկել, սակայն Պէյլանի Մուս

թափա փաշան կը յաջողի ձերբակալել ու գլխատել տալ 1817 ին , եւ «ծախոել մարմինն հրով . . . » :

Տէտէ-պէտի կը յաջորդէ իր եղբայրը Մըստը իր տէրը այդ լեռներուն : Մըստը , որ Մուսթափա փաշայի սարսափէն Մարաշ փախած էր , մերժ իր Զորատէր եւ ապա օսմ կապավարութեան կողմէ փաշայութեան տիտղոսով տիրեց այդ երկրին մինչեւ որ 1832 ին Հաճի Սլի պէտի կողմէ «կարգեցաւ իշխան լեռանցն ի վերայ երեսուն Զորատեարց» : Տասը տարի վերջ 1843 ին Ատանայի կուսակալ Ահմէտ Իզզէթ փաշան ամէն ձիգ կը թափէ նուածելու համար Մըստը , սակայն յաջողելով՝ անոր ընտանիքը սրէ կանցնէ , Մըստը Մարաշ կ'ապաստանի յետոյ Հալէսի կուսակալին հետ Պոլիս կուզայ եւ կրկն ձեռք կը ձղէ իր դիրքն ու երկիրները , աջակից ունենալով իր հօրեղորորդին Էօմէր աղա : 1862 թուականին տակալին այդ լեռը ապօտամբ կը նկատուէր . երբ «ոմն ի մնրայնոց զրէր վեշտասան դեօլս հայոց լինել ի լերինսդ իր 600 տամբը հաւասար դոլով քաղաքավարութեամբ թուրքման լեռնարնակացն . սակայն հարկ է թէ ունիցին եւ հայրենի աւանդութիւնս եւ կրօնս , որոց ցանկալի է յետ հետազօտութեան մանաւանդ ի գիւտ հնագոյն ագդային եւ կրօնական յիշտակաց . . . :

Մեւ յերան մասին եղած յիշտակութիւնները ամբջական ընելու համար հոս քաղուածաբար եւ համառոտակի խօսինք նաեւ Սեւ Լերան վանքերուն վըայ օգտուելով Ալիշանի վերոյիշեալ երկէն :

Մեւ ԼերԱն ՎԱՆՔԵՐԸ . . .

Հոռվմէական տիրապետութենէն մինչեւ այսօր այդ աւաղակարոյն լեռները ժամանակ մըն ալ եղած ե՞ն

Քրիստոնէական զարգացման եւ Գրոկան Վերածնունդի մը կեղրոնը , այն աստիճանն որ կրցած է մեր միջին դարու պատմիններէն «սուրբ» մակղիրով որակուիլ : Յարմար եւ կեդրոն աեղ մը ըլլալով՝ «գոլով տեղւոյն երիցուն (հայոց , Ասորեց եւ Յունաց) եւս աշխարհացն միջասահման , յորս յարեցան եւ վրացիք , ապա եւ Լատինք յաւուրս հաչակրաց» :

Ազգային պատմիչներէն զրեթէ առաջին անգամ Սեւ յերան յիշտակութիւնն ընողը Ա . Լաստիվերտցին է . որ Յունաց Ռոմանոս Գ . Կայսեր Հալէպի վրայ ըրած արշաւանքի մասին (1028) խօսած ատեն կ'աւելցնէ «Եկեղալ (Ռոմանոս) հանդիպի Լերինն որ կոչի Սեաւ եւ տեսանէ անդ քազմութիւն վաևօրէից եւ մենասանես միայնակեցաց . . . կրօնաւորք նրկաթի բրիչ ի ձեռու առեւալ՝ խօնջեալ աշխատէին ի գարի սերմանեաց՝ պատրաստելով զօրապահիկն կերակուր . . . :

Ռոմանոս կը սրանեղի տեսնելով կրօնաւորներու բազմութիւնը եւ կը յորդորէ «աղեղնաւորել» զանոնք: Մօտ քառասուն տարի վերջ 1066 ին «Ամիրայ ոմն պարսիկ Աւշին անուն , գայր խաղայր քազմութեամբ զօրոք եւ արար ձմերոց ի Սեաւ յեառն . . . եւ Սեաւ լեառն ամենայն գաւառն ի ծայրէ ծայր լցաւ աբեամբ կրօնաւորաց եւ քանանայից եւ արանց եւ կանանց եւ ծերոց եւ տղայցոց»(\*) : Իսկ Ալիշան կ'աւելցնէ խանդադալաւու «փոխեցին կենդանիք զմեռեալս , դարձեալ քաղմացան կրօնաւորքն եւ շինեցան Անապատք այնքան՝

(\*)Մատթէոս Ռւոհայեցի

մինչեւ յետ երեսուն ամաց ի գլխիկ յալս կոյս բանակի Ա. խաչակրաց, ընդ Ռուբէնի եւ Հեթմեան պայզաւատաց նոյնակս եւ վանորայքն Սեաւ լերին կերակրօք օգնէին նոցա . յիշեն եւ պատմիչք նոցին արեւմտեայց զբաղմութիւն վանորէից Սեաւ լերին եւ ասեն բնակեալ ի կատինաց եւս եւ յամենայն ազգաց» :

Գրիգոր Վկայասէրի Հայոց Կաթողիկոսի աշակերտնու գործակիցը՝ Մատթէոս քննյ. Ուռհայեցին, այսպէս կը գրէ 1102 ին . «հասաք Սուրբ լեառն՝ զոր սեաւն կոչին. եւ մեր սեփական եկեղեցիքն են .

Ա. — Ուխտն սուբբ զոր ըստ Ասորի բարբառոյ Պաղահոյ կոչի, որ թարգմանի դրախտ Սստուծոյ» :

Բ. — Մենաստան կամ Անապատ՝ Արեգի անուն, ուր կ'ասպնջականուի Գր. Վկայասէր 1103 ին . Ուրիշ պատմիչ մըն ալ այսպէս կը գրէ Վկայասէր Կաթողիկոսին համար «ի Սեաւ լերինն» միայնարանս բնակէր<sup>(\*)</sup>:

Գ. — Շուրջ անապատ, «Երկողուն սոցին եւ լեռանցս՝ սահմանորդ էր հաչակազդոյն մենաստանն Շուրջ անապատ» որ Բարսեղ Կաթողիկոսին սեփականութիւնն էր եւ «ուր թաղեցաւ անդէն» : Ալիշան կասկածելով հանգերձ Շուրջի Սեւ լերան պատկանելու մասին կ'աւելցնէ յիշատակելով Շնորհալիք եւ ուրիշ հին պատմիչի մը վկայութիւնները «ի յանապատ իմն բնակեալ,

(\*) Ներէս Շնորհալի անոր Թոռը այսպէս կը վիպասանէ Վկայասէրի մասին մինչ ի Տաւրոս լեառն հասեալ՝ անդ ուր սրբոցն բնակը եղեալ եւ ի մարմին հրեշտակացեալ . . . ի վայելու յայն վայր եկեալ, հովուապետին զցօնացեալ ի սեաւ միին լեառն անւանեալ, ուր են հոգիք լուսաւորեալ։ Իր յաջորդը Բարսեղ Կաթողիկոս եւս «եմուտ ի լեառն սեաւ, որ են բազում անապատք եւ վանօրայք» :

ի մէջ լերանց Շուրջ անուանեալ, Ոմն ընդ Մարացոյ<sup>(\*)</sup> եւ Սոյ ասէ, ոնն յերի Քիսնոյ, իսկ այլ ոմն ի հնոց՝ ստուգագոյն տայ նշան ըստ իւրում գիտութեան «Անր ի նոր բաղայ» ասելով, այլ աւա՛ղ զի անծանօթ է մեղ եւ տեղի նորոյ բաղայիդ» : Գրիգոր ազայ Անտոփրի հարաւակողմը կը համարի եւ այն ալ իսր բերդ ոչ թէ իրր վանք, զոր գրաւած էր Սալահամային «զբարե անուամբ զարմանազին, որուն զՇուրջըն կոչէին, ապա ի միւս կողմն անցին, ի հիւսիսոյ Անտոփրին» : Այս բերդը ծանօթ է հրմա նիգր-կշ-շուրջ գիւղին հարաւային կողմը Որոնդէսի գետահովիտին մէջ եւ Բաշաաշ-միրգէ կը կոչուի .

Դ. — Բարսեղանց անապատ . Մատթէոս Ուռհայեցի, այն ատենները աեղջի ունեցած մեծ երկրաշարժին մասին խօսած ատեն այսպէս կը յիշատակէ վերոյիշեալ անապատը . «եւ եղեւ ի Սեաւ լեառն յանուանի անապատն որ կոչէ Բարսեղեւնց» նոյն երկրաշարժին է որ կը կործանի Մարաշի մօտ Յեսուանց մեծ Անապատը, ուր կը մեռնի «մեծ եւ փառաւոր վարդապեան հայոց Մաշիկեւորն» . բայց Կիլիկեցի պատմիչը տարբեր կը գրէ . «եւ մեծ վարդապետն Մաշիկեւորն՝ կատարեցաւ ի Վարդիկուն» : 1269 ի Մայքս ամսուն մէջ պատահած երկրաշարժի մասին խօսած ատեննին այսպէս կը

(\*) Զէյթունի արեւմուտքէն անցնող գետին բացած խորխորատը մօտ 40 մէտր եւ աւելի բարձրութեամբ, կը կոչուի Շուրջ այդ մասին վրայ երկարող կամուրջը Շուրջի կամուրջ (Շըղբը կանտարոյ): Նոյնպէս Զէյթունէն զէպի արեւմուտք 6 ժամ հեռաւրութեան մը վրայ գտնուող ֆուռնէս (Ֆենոլ) հայ զիւղին մօտէն անցնող զետին մէկ մասը կը կոչուի Շուրջ: Թէ Զէյթունի եւ Թէ Ֆրնուզի մօտքը կան հին վանքեր սակայն զժուար է լոկ անունին նոյնութեամբ եղրակացնել էէ Շուրջ անապատն է:

գրեն . «Եւս առաւել առ լերամբն որ Սեաւ կոչին Մաշկեւոր վանքին մօտ կը յիշատակուի Սնդրեանեանց վանի մը եւս :

Ե . — Քարաշիրաւ կամ Քարաշիրու կը կոչուէր Ասորերէն լեզուաւ , հայերէն կը նշանակէ Սուրբ ուխտ ճգնաւորաց , որ Կաթողիկեայ թղթոց Մարգիս մեկնիչին աշխատավայրն եղաւ ժամանակ մը . հետզետէ ուրիշներ ալ կը յիշատակուին ինչպէս Ստեփանոս քահանայ մը «հսկողս վանօրէից Սեաւ շերինն . . . սուզ զինի մեծն Ն . Լամբրոնացի եւ հուսկ ապա վերոգրեալն Մաշկեւորցի , եւ յետոյ ուսումնաէր եւ մեծ վարդապետ Մխիրաւ Գօշ :

Զ . — Շափիրին . այս խրթնաձայն անունն ալ օտար կը թուի , Ազգ . Ժամանակակից պատմիչներէն մին այսպէս գրէ «Ինգնատիոս՝ որ զՂուկաս մեկնեալ է , ի Շափիրին ելեալ էր , աեսեալ էր ի տեսլեանն առն լի լուսով . . . զի յառաջ շատ հարկեալ էր զնա Գրիգորիս Կաթողիկոսն , որ զՀռոմելայն էաւ . եւ նա ոչ հաւանէր՝ անարժան զինքն ասելով , «ապա յանձին կալւ» :

Է . — Պաղակ-ձեակ կամ ըստ կիրակոս պատմիչի Պաղակ-ձեակ , Յունաց Վասիլ կայսրը կիրթայ «ի Սեաւ յեառն» երեք հաւատարիմ մարգիկներով եւ «Եմուտ վանին որ կոչի Պաղակ-ձիակ» :

Ը . — Ս . Գեորգ վանք , որ Լատին Պենետիկուան կրօնաւորներուն կը պատկանէր , որոնց կրօնաւետին մէկը կը յիշուի 1140 թուականին Անգեր անունով :

Թ . — Ս . Մարգիս վանք , այս մենաստանը կը պատկանէր դարձեալ Լատին Կեսերուեան միանձանց ի շերինիս :

Ժ . — Ս . Գեորգ վանք հայոց , որ հաւանաբար Սեւ լերան մէջ ըլլալու է :

Անա այսչափ ծանօթութիւններ միայն ունինք Սեւ շերան մասին մեր հին բանասէրներէն : Թափանցող եւ հետախոյզ մտքերու կարօտ է յիշեալ մրին ու անթափանցելի լերան բնական , տնտեսական , բանասիրական , ցեղաբանական եւ այլ զանազան առաւելութիւնները երեւան հանել , վերլուծել , այդ թողլով աւելի կարող ու ձեռնհաս գրիչներու , մենք անցնինք մեր քուն նիւթին , Սեւ լերան՝ Հայ լեռի կոտորածի իրական պատմութեան , խօսելով առաջին անգամ այն նախօրեակի մասին որ սեւասքօվ եւ թուխալ ամպերով ու սեւ ազուաներու կոչնչովը տառաւօտեց . . . \*

# ԿԱՆԿԻԱ ՄԻՆՉԵՒ ԶԱՐԴԻ ՆԱԽՈՐԵԱԿԸ

Կիլիկիա այդ նախապատմական դարերէ ի վեր բազմաթիւ ցեղերու, ազգերու բնակավայրն ու օրբանը եղող եւ զանազան անտեսական, կրօնական ու քաղաքական արիւնահեղ պատերազմներու թատերավայրն հանդիսացող այդ պատկառելի երկիրը, ամենէն բարգաւաճ, խաղաղ եւ հանդիսատիշջավայրն եղած է հին թշթիմին ատեն, խաղաղ՝ համեմատաբար Հայաստանի բոլոր նահանգներուն :

Պատճառները շատ որոշ են եւ մէկէ աւելի: Կիլիկիա ունի այլազան կլիմա, ցուրտ, տաք եւ բարեխտուն, եւ կիլիկիոյ ժողովուրդը իր միջավայրին հարազատ զաւակն է :

Բնականօրէն Սալորդին չարքաշ, ճարսլիկ, սստուտուն ու աղատասէր պիտի ըլլար եւ դաշտաբնակը աւելի դանդաղ, մեղկ, թուլամորթ ու հնազանդող: Տաւրոսի բարձունքներուն վրայ գանուռդ համեմատաբար աւելի հոծ զանդուածով Հայ. կեդրոնները առաւել կամնուած կրցած են դարերով ինքնապաշտամնիլ եւ պահել իրենց ինքնօրինութիւնը, խրոխտ, ազնիւ ու վեհ նկարագիրը: Մինչդեռ ընդհակառակը, աւելի վարը, դաշտաբնակ վայրերուն մէջ, հոս հոն տարտնուած ու ցրուած հայութիւնը ենթակայ եղած է յաճախական բարբարիկ յարձակումներու, բոնաբարումներու՝ մասամբ կորսնցուցած հայեցի իր յատկութիւններն ու աղատասէրի ըմբոսս ու

գին, ինչպէս իրեն դրացի քաղաքականապէս, կըթապէս ու բարոյապէս աւելի ցած մակարդակով քանի մը փոքրիկ ցեղեր<sup>(\*)</sup>: Խոկ առանձին կամ հայախառն բնակութեամբ թուրքերը միշտ յոխորտ սիրողի եւ ոչ-հպատակի արհամարհող հանգամանքով հետզհետէ՝ զօրացուցին իրենց մէջ, տիրելու, սեփականացնելու, եւ ինչ որ օտար էր զայն ստրկացնելու, ատելու, վանելու եւ ոչնչացնելու ձգտումն ու համոզումը:

Կիլիկիա բաղդատաբար նուազ հալածանքի ենթակայ եղած է հին թէմիմին քան Հայաստանը, որովհետեւ ո՛չ մէկ ատեն, եւ միծ իրաւունքով թուրք քաղաքագէտներ իրենց գլուխ ունենալով Կարմիր Հինքեարը, չէին ունեցած այն մտալախութիւնը թէ հոգ, այդ զանազան բազմաթիւ խալամ ցեղերով լեցուն եւ Ախրիսոյ ու Արաբիոյ զբացի երկրին մէջ՝ կրնան Հայերը բացառիկ զիրքի մը տիրանալ, եւ ձիշդ տրամաբանած էին: Խոկ Տաւրոսի բարձունքներուն վրայ գտնուող ապիւծները եւս սարկացնելու անօգուտ ու յոդնեցուցիչ ապարդիւն զեղերումներով ու բազմումներով յուսահատած Համիս, կարգ մը թեթեւ ու խարկան ազատութիւններով զառագեղեց զանոնք երկիւղախտուն անտարբերութեամբ մը գրեթէ, արդիւնուով անոնց յարաբերիլը դաշտաբնակ հայութեան հետո Այս կացութեան վրայ պէտք է աւելցնել յեղափոխական կազմակերպութիւններու (զօմիրէներու) յայտնապէս չգոյութիւնը եւ անոնց անեռանդ ու անբորբոք կեանքը, ուրկէ այնքան կը սարսափէր հին թէմիմը եւ ընդհանրապէս աւելի՝ բարեացակամ պաշտօնեաներու վարուելակերպն ու ժամանակ անցնելու քաղաքակա-

(\*) Ասորիներ, Ֆէլլամներ, Զէրէզներ, Թիւրքեր, Արապներ, Քիյտանիներ եւայլն:

Նութիւնը եւ ահա՝ կ'ունենանք այն մեծ պատճառները կիլիկոյ համեմատաբար աւելի խաղաղ կացութեան մէջ ըլլալուն, քան ինչ որ չունէր Մեծ Հայաստանը:

1908 Յուլիսին Ազգատութիւնը՝ Սահմանադրութիւնը, նոր եւ աւելի ազատ դարավուխ մըն էր բացած թուրքիոյ ճնշուած ցեղերուն, մասնաւորապէս Հայութեան՝ հետեւաբար կիլիկոյ կիլիկեցիները աւելի շատ խանդավառուած Սահմանադրութեան վերերեւումով, փափաքեցան գեռ եւս իրենց վրայ երեւցող համիտեան ստրկացուցիչ կապանքներէն թօթափիլ, եւ որով ու բնականաբար օմմ. այդ ընդհանուր խանդավառութեան ամենէն մեծ բաժին բերողները եղան՝ կոյր ու խելայեղ՝ իրենց շուրջ հետզհետէ մարմնաւորուող ատելութիւնը, թշնամութիւնն ու դաւերը չկարենալ տեսնելու առարիձան:

Այդ օրերուն էր որ Ասանայի տարաբախտ Առաջնորդը Մուշեղ Եպիսկ. Սերոբեան, թեմալիան այցելութեան ելած ըլլալով իր Վիճակին մէջ, կը հանդիպի նաեւ Պաղչէ (Պուլանըգ) ուր 2-3 օր կը մնայ տեղւոյն կրթական ու կրօնական գործերը կարգադրելու: Կառավարական պաշտօնեաները բարի գալուստի փութացեր էին, եւ սակայն Միւմթիւ համայիլ էֆ. կը բացակայէր՝ Խառնը գացած էր, հոն թրքաբնակ ազէտ գիւղացիներուն մաքերը զրգուելու եւ իր պաշտօնանկութեան վրէժը լուծելու. բայց պէտք է ըսել օձի եւ սատանայի չափ խորամանկ, կասկածներուառիթ չտալու եւ երեւոյթը փրկելու համար կը փութայ այցելել Մուշեղ Սրբազնին:

Մուշեղ Եպիսկ. Թափանցող աչքերով կարգադր միւթիին ներքին մարդը, Տ. Վահան քահանայի սեն-

եակին մէջ՝ ուր կը գտնուէր, կը խրատէ գայն եւ կը յորդորէ թողուլ իր հակասահմանադրական ընթացքը իսմայիլ էֆ. բոլորովին կը կեղծէ եւ կ'ուրանայ ինք-զինք ցոյց տալով ջերմ սահմանադրատէր մը:

Սրիւնոտ առամէ՛ վերջ շատեր անպատկառօրէն եւ անխղճօրէն գրեցին թէ Մուշեղ Սրբազն իր վիճակի Հայերուն մտքերը զրգուեր է եւն, բոլորովին անհիւն եւ անխիղճ զրպարտութիւնն մըն էր եղածը, այնպիսի մարդիկներու, մանաւանդ Սահմանադրութիւնը բերող անձերու եւ օրկաներու բերնով, որոնք «ի ձայն փողոյ» կը քարոզէին ինքնապաշտպանութիւն եւ զինուել, Մուշեղ Մէն առաջ, դժբախտաբար նոյն անձերը, այդ հայրենիքի գաւաճան ցեցերն եղան առաջին հարուածը բարձրացնողները Հայու գլուխին, զբարտիչները անմեղ Հայերուն եւ սխալ մեկնիչները մուշեղ Սրբազնի դուհար խօսքերուն:

Ամէն աղտեղութիւններու մարմնացում միւթիին, Պաղչայի Հայերը զրգեց որ ջանան զինք վերահաստատել իր պաշտօնին վրայ, սակայն իր բաղձանքին իրազործուածը չտեսնելով մեկնեցաւ կրկն Խառնըի շրջակաները, ուր թրքաբնակ գիւղերու հեհեաները ընդհանովի կանչեց եւ միասին ստայօդ թուղթեր ցրուեցին, իրը թէ Հայերը ուրբաթ օր մզկիթին վրայ պիտի յարձակէին, եւն...: Այդ օրէն մինչեւ 1909 ապրիլ 2, թուրքը գէշ աչքով ու կասկածով սկսաւ նայիլ Հայուն Շուկաներուն մէջ հոս հոն անմեղ Հայեր առանց պատճառի գանակոծուեցան եւ կառավարութիւնը աչք գոցեց, քաջալերեց:

Կիլիկոյ մէջ ընդհանուր ատելութիւն մը կար Հայերուն հանդէպ, Բնական է երբէք զիւր չպիտի զար-

Թուրք տիրող ցեղին՝ կեավուրին, յաճ, ուայա ժողովրդի  
մը հետ հաւասար, եղբայր ըլլալու սկզբո՞նքը, ըստ ո-  
րում Հայկին կամ Լեռնին Սլիին գէմ ըրած առարկու-  
թիւնները, բողոքները, իրաւունք պահանջելը եւն, եւն:  
Դերերը փոխուած եւ սանդուխի աստիճանները հակա-  
ռակ գարձած կ'երեւէին բարձրավիզ տիրողներու աչքին.  
Եւ կը մտավիճէին ու կը վիճէին այսպէս. «Ի՞նչ ըսել է  
որ քրիստոնեան եւ մանաւանդ Հայը՝ երէկուան սարուկը  
համարձակի չընդունիլ մեր ըսածները եւ մեր խօսքե-  
րուն հակառակը պնդէ, իրաւունք պահանջէ, բողո-  
քէ... Արդէօք այս կեավուրները մեղի գէմ հանուն կը  
նշանակի Սահմանադրութիւնը. այս է նոր բէժիմին բե-  
րածը... եւն, եւն!» Այս զրութեան վրայ աւելցնելով  
հեղինակաւոր վատ ու հրէշաւոր գրգոխներու թելադ-  
րութիւնները սահմանադրական սկզբունքներու սխալ ու  
տարամիտ մեխութիւնները թէ Սահմանադրութիւնը  
հայերուն բացառիկ զիրք կուտար, թէ այդ կերպով եր-  
կիրն ու կրօնը իրենցմէ պիտի խլուէր, ինչպէս նաեւ  
օսմ. խալիքայութիւնը պիտի վտանգուէր, թէ նոր բէ-  
ժիմը հայն ու թուրքը, իսլամն ու քրիստոնեան հաւա-  
սար նկատելով շէրիաթին հակառակ կը շարժէր եւ օսմ.  
վեհապահ ազգն ու իսլամ կրօնը վճանալու կը զիմէր:  
Եւ... այս զրութեան մեծ պատճառները հայերն էին,  
եւն... Այս յերիւրանքները ու բարուրանքները իսլամ  
տարրը զրգուեր էին քրիստոնեաներուն մանաւանդ հան-  
գէպ հայերուն, որոնց մանկալայիլ, արտակարգ եւ  
աչքառու. ուրախական ցոյցերը, իրենց գէմ գործուած  
անիրաւութիւններուն համար ըրած արգար բողոքները,  
իրաւունք պահանջելը եւն, արդէն լարուած իսլամներու  
համար անհերքելի փաստեր էին պարզամիտ այլ քանդե-

լու կոտորելու միշու տրամադիր ու ատակ խուժանին,  
եւ ահա այս ամէնը այնպիսի գգտեալ վիճակ մը առաջ  
բերին հայ ու թուրք տարրին միջեւ, այնպիսի կացութիւն  
մը ստեղծեցին Խոլամ ու Քրիստոնեայ ժողովուրդներու  
յարաբերութեանց մէջ, որ քստմնելի եղեռնի մը յան-  
գեցաւ:

Այդ ծանօթ եղեռնին յայտարար ախտանշանները  
հետպհետէ սկսան երեւիլ կիլիկիայի զանանան քաղաք-  
ներուն մանաւանդ Ատանա քաղաքին մէջն ու շրջա-  
կայքը, նախ ստայօդ զրոյցներով, թէ Հայերը պիտի  
ապստամբին, թէ Հայերը պիտի ջարդեն թուրքերը, թէ  
Հայերը Սուրբ Մզկիթը անպատճառ են անոր դուռը  
աղտեղութիւններ քսելով, Վերջապէս թուրք խուժանը  
հայոց գէմ գրգուելու միշն ստոր միջոցներ գործածուե-  
ցաւ, Եւ ահա սկսան մեծ համեմատաթիւններ առնել  
գէպքերը, բաղխումնելը, կեղեքումները, բռնաբարում-  
ները, սպաննութիւնները, որոնք աւելի սուր ու լայն  
հանգամանք առին ու արձագանդ գտան հեռաւոր քա-  
զաքներուն ու զիւղերուն մէջ, ճամբաններուն ու լեռ-  
ներուն վրայ, իրարու նման եւ այլազան վայրագ ոճրա-  
գործութիւններով. ոճրագործութիւններ, որոնց հեղի-  
նակները զրեթէ ամէնքն ալ անպատիթ մնացին:

Այդ ոճիրներու «թւումն մասանց»ի շարքերն քանի  
մը ակնարախները միայն բաւական են աւելի որոշապէս  
ցայտեցնելու սիրալի(?) կառավարութեան մը երեսէն  
առաջ եկած ամօթալի եղեռնին վայրագ եւ արիւնալից  
ակսարանները:

Ա. — Ատանայէն քիչ հեռու Համիտիյէ (Ճինան  
կամ Եարտութար) զիւղաքաղաքին մօտը կը սպաննուի

վալրենաբար Տարսոնի Ամերիկեան Գոլէճի ուսանողներէն Անտիոքի Առաքել Պէրպէրեան անուն Երիտասարդէր կասկածները Երիտասարդ սպայի մը շուրջ կը դառնային, եւ Կառավարութիւնը շուտ մը կը գոցէ խնդիրը:

Ը. — Տէօթ Եօլի եւ Սիսի շրջակայքը ինչպէս նաեւ ուրիշ աեղեր Խալամեներ յարձակում կը գործեն Հայերու վրայ եւ անոնցմէ ոմանք կը վիրաւորեն ու անոնց կեանքերնուն կը սպառնան, յայտնելով թէ «Ատանայի մէջ Հայերը ջարդելու համար գոյութիւն ունեցող կազմակերպութեան մը կը պատկանին»,» եւն:

Պ. — Եսյնիսկ Զէյթունի շրջանին մէջ, ուր մնաւ Հայեր չպէտք է սպանուէին եւ հաղիւ թէ կը հանդիպէինք հին բէմիմին մէջ անդամ, Սահմանադրութեան հոչակումէն անմիջապէս վերջ, հոն այդ ազատութեան ախոյեան քաղաքէն տասը ժամ հեռու Եերան մը վրայ կը սպաննուէին Մարաշցի Հայ պղնձագործ մը եւ մասգործ մը: Աւելի քստմենիլի ոճիր մը կը գործուէր Մարաշի քաղաքին մէջ՝ Հայ կին մը կը խողխողուէր, կոկորդը, ձեռքերը եւ ծծերը վայրագորէն յօշոտուած կարատուած լիճակի մը մէջ... եւ արդարութեան ատեանը համոզում կը դոյցանէր(°) դատարանին մէջ թէ այդ կինը իր 15 տարեկան հարազատ դաւակին կողմէ սպաննուած էր...: Ո՞վ արդարութիւն:

Պ. — Օսմանիէին Համբն գացող երեք հաճընցի Հայ ջորեապաններ կը սպաննուէին Սիսի Ս.Ճալը-Ռւշաղը կոչուած գիւղախումբին մօտիկ եւ ոճրագործները թէպէտ կը ձերբակալուին ու մահուան կը գատապարատուին սակայն այնքան թոյլատու կը գտնուէին անոնց հանդէպ որ կը յաջողին առիթ գտնել եւ հիւանդանոցէն փախչիւ...:

Վ. — Զարդէն քիչ առաջ երկու Հաճընցի Հայեր գրիգոր Տատրեան եւ Եփրեմ Պուրճագեան Կարս-Պաղարի (Սիսէն վեց ժամ հուռու) մօտ կը սպաննուէին, իսկ ուրիշ քանի մը Հայեր հաղիւ կ'ազատին ոճրագործներու զանակի ատկէն կարծես հրաշքով, ճամբարդներ վըսրայ կը հասնին եւ ոճրագործները խոյս կուտան...: Ու կառավարութիւնը միևնույն պերձախօս դատապարագիլի լուութիւնը կը պահէ...:

Վերջապէս Սատանայի մէջ շշուկները կը շատնան, գէպքերը կը տամնապատկուին անպատիմ, եւ կառավարութիւնը կը քնանայ: Թուրքեր կը յարձակին հայ աղ-ջիկներու եւ պատանիներու վրայ զանոնք բանաբարելու, իրենց ստոր կիրքերուն ենթարկելու մտածումով: Սակայն ենթակաները վեհանձնաբար կը պաշտպանեն իրենց պատիւը: Այդ գէպքերէն ամենէն վերջինը Զատիկէն քանի մօր առաջ գործուած սպաննութիւնն է Հայ պատանիի մը կողմէ: Թուրքեր քանիցս կը հետապնդեն Հայ պատանի մը, որ յուսանատած եւ փախուստի մի ջոցներէ զրկուած կը զիմէ վերջին սուրբ ու վճռական միջոցին՝ զէնքով լինքնապաշտպանութեան, զինք հետապնդներէն երկուքը կը տապալէ գետին եւ կը յաջողի փախչիւ: Սպաննութեան լուրը կայծակի արագութեամբ կը տարածուի անմիջապէս թուրք թաղերու մէջ, տենդայոյդ խուժանը հետղեանէ կ'ստուարանայ, Հայեր դիմում կընեն կառավարութեան որ ջանայ սպաննիչը գտնել եւ խուժանը հանդարաժեցնել, մինչդեռ կառավարութիւնը հայ պատանին հայերէն կ'ուզէ փոխանակ իր պարականնութեան զուլսը գտնուելու եւ ոճրագործը ձերբակալելու, կառավարութիւնը անկարող կ'զգայ ինչ-զինի(°) արգիլել խուժանը... եւ ոչ միայն տխուր հան-

դիսատեսը կ'ըլլայ յանուն Սահմանադրութեան օր ցորեկով գործուած եղեռնին՝ այլ ուղղակի և անուղղակի կերպով կը նպաստէ խուժանին, որ երթալով կըսառարանար եւ հայ թաղերու վրայ կը յարձակէր «Սպաննիչը տուէքք» ոռնալով . . . սկսելով սպաննել, այրել ու քանդել եւ արդէն սկսեր էին միալ Ատանայի տուները, հայեր սարսափած ոմանք օտարահպատակներու քով կը զիմէին, որոնք կը պաշտպանուէին կառավարական զօրքին կողմէ, իսկ մնացածները իրենց տան մէջ Ս.ստուծոյ կ'ապաւինէին, Քանի մը տասնեակ հայ երիտասարդներ սակայն, տեսնելով խուժանին աւելը, ինընապաշտպանութեան սուրբ ու ազնիւ միջոցին կը զիմնի, Կրակսին զիմագրել եւ թուրք խուժանին այրել սկսած թաղերու հայ բնակչութիւնը աւելի ապահով գիրքի մը մէջ ժողովել, այս զիմագրութիւնը պահ մը կընկրիէ խուժանը, եւ սակայն կը կատղեցնէ, որ աւելի ստուարացած կը կրկնէ իր յարձակումները եւ կը ընդարձակէ զայն աւելի լայն գետնի մը վրայ զանազան ուղղութեամբ . . . Արդէն Պոլսս խառնակ վիճակի մը մատնուած էր այդ թուականէն մէկ երկու օր առաջ եւ կը շարունակէին համբաւական զինուորները շերիար պահանջել, մինչ Ատանա եւ ամբողջ կիլիկիա ճշնաժամային օրօրով մը. կը տատանէր մահուան անդունդին վրայ . . . Ահա այդ վայրկենին հասան Պոլիսին Ատանա հարկ անհրաժեշտ հեռազիրներն ալ, եւ վայրկենապէս արձագանդեցին կիլիկոյ ամէն թուրք անկիւնները չափաղանցուած ու գրգոիչ մանրամահութիւններով ու կիլիկիան զարձաւ թատերավայրը այնպիսի խուժուած ամօթալի եւ բարբարիկ կոտորածներու, խողխողումներու, վանտալական աւելումներու, զորս երբէք տեսած ըլլայ քաղաքակիրթ աշխարհը . . .

## ՍԵՒ ՈՒ ԿԱՐՄԻՐ ՕՐԵՐԸ



յդ սե՛ւ ու կարմիր օրերուն Պաղչի (Պուղանը) մէջ ուսուցիչ էի եւ ականատես այդ արհաւրալից նղեռնին :

1909 Ապրիլ 2 Հինգշաբթի ժամը չորս ու կէսին հին բէժիմի երկրպագու եւ ջատագով վաթթոցաւորներու եւ իրենց համախոհներու փափսուքները մեր մէջ կը ծնցնէին այն համոզումը թէ, մանուկ սահմանադրութիւնը եւ մահաւանդ հայերու կեանքը վատանգի մէջ էր : Ժանապարհաներ սրարշաւ զիւղերը կը փութային Ատանայի կերպոնէն հասած զաղտնի հեռագիրներ ու նամակներ տանելով արիւնախանն խուժանին, ինչպէս որ Տէլի եռուսուփ հեռագրած էր Օսմանիէլէն-Պաղչէ իր եղբօրը միւֆթիւն . թէ «Զայերը ջարդեցէ՞ . . .» :

Մենք անցուգարձէն բոլորովին անտեղեակ ու անտարբեր քանի մը միամիտ հին զրուխ ջոջերու քմահաճոյքին գերի, մեզի լարուած ծուղակին անգիտակ՝ թիչ վերջը մազ յօշոտելու պատրաստու թուրք զրացիները բարիկամ կարծելով, կը փութայինք խորհուրդ հարցընել Անոնք, մեծէն մինչեւ պզափկը լուրջ, բայց գունատ գէմքերով՝ կ'անարգէին մեր բոնած ընթացքն ու խորհակերպը, վատահութիւն ներշնչելով միանգամայն հետեւեալ խօսքերով . — Պապամըզ պապանըզ իլէ կէշինիշէ, պի՞զ մի կէշինեմիշէնիզ . «Մեր նախնիք կրցեր են իրարու հետ հաշտ ապրիլ, մենք չպիտի կրնանք ապրիլ» : Այս մզլոտած խօսքերէն վերջ, մեր դոները ափ կ'առնէին, եւ ահ ու գողի մատնուած խեղձ կիները, աղջիկներն ու մանչերը կը սրտապնդէն, այդ նենգ հայակերները :

Ապրիլ 2 ժամը 8 ին կասկածները աւելի իրականանալ սկսան եւ մոզ վատահեղնող դրացիները սկսած էին դուրս տալ իրենց սեւ ու դիւային դոյնը : Այլ եւս պէտք չէր խարուիլ, վատանգը մօտալուտ էր . . . : Ամէն հայ խանութպան դէպի տուն կծիկը կը դնէր, շատեր քահանային սենեակը կը փութային, միամիտ աղայական դասն ալ նմանապէս ճարահատ, քահանային տունը կ'ապաստանէր՝ միջոց մը ստեղծելով իրաց կացութեան վրայ խորհրդակցելու եւ սրամահ չչլլալու համար :

Ժողովին արձակած վճռոները այլագան էին, անդամներու յայտնած գաղափարները իրարմէ շատ տարբեր, փորձառու մարդիկ ինքնապաշտպանութեան, իսկ միամիտներ ու մոքով կոյրեր մզկիթ ապաստանելու եւ կամ կառավարութեան դիմելու որոշում կուտային : Վերջապէս վաճանգին առջեւ խելային նոյնիսկ փորձառու կարծուած Տէր պապան՝ շուարած ջոջ աղաներու թելազրանքին կը հետևէր եւ կը հաւանէր կառավարութեան անկեղծ, անձնուէր ու հայրենասէր(.) պաշտօննեաներու եւ պէտերու դաները ձեռք առնել, յուսաւով սպանգանց ասաւչնորդելէ փրկել հայ գեղջուկը : Ծովամոյնը օձին կը փաթթուի աղատուելու յուսով, եւ իսկ Տէր Ստեփան քահանան, աղաները եւ ես (իբր տեղույն վարժապետը) : Թուրք գոները պտտելով ի զուր կը ջանալինք կակղեցնել քարացած անգութ սրտերը : Տեղակալին, կայուածոց Տեսչին եւ բոլոր կառավարական պաշտօնէից տուները պտտեցնը, պաղատեցանք, բայց ի զուր, անօգուտ էր ամէն ինչ եւ յուսահատ վիրագարձնք : Զարդի ծրագիրը վաղուց պատրաստուած էր, կը մնար միայն գործազրութիւնը :

Միւֆթիւ, Գայմագամ, Ռէժիի տեսուչ Յոյն Նիւքոլա մտքերը հանգարտեցնելու եւ ապահովութիւն ներշնչելու կեղծ պատրուակին տակ, տունէ տուն պրտաւեցան եւ երգում ըրբին որ հաւաքուած խուժանը րեհիփներ են եւ Ատանա պիտի մեկնին : Այսպէսով սպրասափի մատնուած հայ գեղջուկը քիչ մը հանգարտեցաւ, . . . զոհուելու պատրաստուեցաւ :

Ես եւ Տէմիրմեան Պաղտասար աղա, լարուած որոգայթը տեսնելով արխանկղակ բորենիներու ձիրաններուն մէջ չի յօշոտուելու խոհեմութեամբ հեռացանք եւ ամրացանք Պաղչէյէն տաօը վայրկեան հեռու Գաղերկը անուն թաղը, Պաղտասար աղայի տունը, ուրիշ կը տեսնուէր ծառերու, թփերու եւ մացառներու հախն զարանակալ խուժանը մահասպիւռ : Մատանջութիւննիս մէծ էր, տագնապայոյզ վայրկեանի մը մէջ մէած չուարած էինք, Աստուծոյ, մահուան եւ գերեզմանի վրայ կը խորհեինք. կը մտածէննք նաեւ թէ ի՞նչ կացութեան մէջ է Մայրաքաղաքը, կուսակալութիւններն ու գաւառները : Անզօրներու ապաւէն եւ զօրաւորներու միայն պաշտպան Աստուծը օգնութեան կը կանչէինք եւ անոր կ'ապաւինէինք : Մեր քով հազիւ քանի մը զէնք յունէինք ինքնապաշտպանութեան համար : Ամբողջ տառինքինք մը աշխատած ու չէինք կրցած ինքնապաշտպանութեան նուիրական իտէալն արծարձնէլ մնուած, սարկացած հարուստներու սրտին մէջ : Դերջին բոլէին հաւերը հետզնետէ գիտակցութեան կուգային եւ կարծես ընազդապար իրարու քով կը համախմբուէին . տասը հայ տուներու ամբողջ ընտանիքը մեր քով եկած էին . հայ ու թուրք յարաբերութիւնները բոլորովին խղուած եւ երթեւեկը գաղրած էր . լուս ու մունջ կը սահէին

հայուն այդ օրհասականի վերջին վայրկեանները , լուս  
էր նոյնպէս Պաղչէն ու այդ մեռելային խորհրդա-  
ւոր լութեամբ կը պատրաստուէր կարծես մօտա-  
լուս ազետալի բոպէներուն եւ յուսահատական ողբեր-  
գութեանց ունկնդրելու :

Խուժանը կ'ոռնար հեռուէն . երկինքն տմպամած ,  
սուգի մէջ մտած կ'արտասուէր տխրայոյզ , պսպղուն աստ-  
ղերն ու ցաւերու սփոփիչ լուսնկան տխուր էին երկնա-  
կամարին վրայ՝ գոզցես հայու մօտալուս եղենէն  
սարսափած ու մոլորուն հայուն մահազը կը յօրինէին  
ամպամօդող : Ամենուս գանկին մէջ տագնապ մը կը փո-  
թորկէր , անասունները հանգիստ էին , ազատ կը ճեմէին .  
մինչ անտէրունչ հայը սրատարով փակուած կը մնար իր  
անակին մէջ , սպասելով վայրկենէ վայրկեան չարաշուք  
րոպէին :

Երկինք լուս էր , ինչպէս Աստուած աներե-  
ւոյթ . . . , երբ վայրկեանը հասաւ .

Դիշերուան ժամը եօթն էր . Պէտք անուն երխ-  
ասարդ մը , որ բնիկ Պաղչէցի էր եւ գործի առթիւ-  
նառնը կը գանուէր , հազիւ ինքզինքը Պաղչէ նետած  
էր եւ մեր քով եկած ապաստանիլ արիւնլուայ : Այդ  
թշուառ եւ միանդամայն խիզախ հայորդին , իսառնիէն  
հուրի , սուրի , բորիներու մէջէն քաջութիւնն ունեցեր  
էր ճողոպրիլ եւ Փօլատեան ազնիւ գերդաստանէն՝ Պօ-  
ղոս աղայի տունէն գրուած նամակ մը բերել մեզ ,  
որուն պարունակութիւնն իր ամբողջութեամբ հոս կ'ար-  
տագրենք :

### Արժանաշնորհ

Տ . Վահան Քինյ . Տէր Ստեփանեան  
եւ պատ . Թաղ . Խորիուրդ հայոց  
Պաղչէի

«Պու կիւն՝ ֆիդան , եէսու մաթէմ կիւնի տըը -  
կիւլֆիտանլարմըզ ափասմբզ տաղլար վէ օվալար-  
տա պօղազլանտըլար , քէօյիւմիւզ աթէշ վէ գըլըն-  
իչինտէ , կէլինէր , գըլլար վէ չօթուգլար նանա-  
վարլարն փէնչէլչընս տիւշտիւէր , Ալլահ' տա իմ-  
տատ իթմէյօր . սիր գաչ քիշի Փօլատ ողլու Պօղոս  
աղանըն խանէսինտէ միւտաֆա՛ա իտիյօրըզ . աման  
իմտատ . . . աճէլէ Գայմագամ պէյէ խապէր իտինիզ-  
իմտատ . . . սաաթ գատար պիր չարէ օլմազսա՛ սէմատէ  
կէօրիւշիւրիւզ : Պու սօն իմզամըզ օլաճագ տըը :  
Աաղօթարար

ՄՈՂՈՄՈՆ ՓՈՂԱՑԱՆ  
2 Ապրիլ 1909 Խառնի  
ՄԿՐՏԻՉ ՔՅՆՅ . ԶԱՓԱՐՃԵԱՆ

Այս մահաբոյր յուժանատ գրութիւնը հառնըի եւ  
կարաձլի տարաբաղդ հայերու . կողմէն կուգար . խեղձ  
ու թշուառ ժողովուրդ , որ անաստուած բորինիներու  
և բարթարոս խուժանի պաշտպան Տեղեկալէն օգնու-  
թիւն կը յուսար , արիւնաբրու յիիէ մը գուն ու դորով  
կը մուրար . . . :

Աւելորդ չպիտի ըլլար կարծեմյիշել այս պա-  
րագայիս պատմանօր-Մ . Խորենացիի - ողբը . — «Ող-  
րագայիս պատմանօր-Մ . Խորենացի »՝ որ տակաւին այսքան-  
դարերու տխուր փորձարկութիւններով չեղար փորձա-  
ռու անցեալի սխալներէդ , յիմար յոյսերէդ եւ յուսա-

վրիպումներէդ՝ որոնք չափազանց սուզի նստան քեզ . . .  
Եբբ արդեօք պիտի խելամտիս ու խելաբերիս . . . :

Նոյն գիշերը ժամը 8 ին եւս Լաբաձնը զիւզին հայոթիւնը լաց ու կոծով անզւոյն Տ. Յովհաննէս Քառանաւին առաջնորդութեամբ զիւնք հետապնդով թուրքերէն սրախողիսով չըլլալու համար գաղտնի համբաներէ փախտծ սնեղակալին ոտքն իյնալ կը փութար . միամիտ Տ. հայրը , անցուզարձէն բոլորովին անտեղեակ ուղղակի սպանդանոց կ'առաջնորդէլ թշուառ ժողովուրդը : Մեր ազգարար նշանին հնապանդելով , ամրացած տուներնիս եկաւ . պահիկ մը աղտատ չունչ առին այդ հարածական տղէտ-անմեղները :

Սուզի գիշերն էր . ա'լ իրարու յափառնական հրաժեաը իր կարգայինք . Տ. Յովհաննէս քնյ. իր հօտը կը հազորդէր արտասուալից աչերով . վայլը ամեենիս աշ զերեզման պիտի զրկենի կը յարէր այեղարդ Տէր պապան : Այդ երկունքի գիշերը մինչեւ արշալոյս լաց ու կոծով եւ սրտագողով հոկեցինք : Այդ էր մնացած իրը ապաւէն , իր վերջին յոյս . փախուստի ճամբայ չկար , ո'չ այ կարեւոր ոյժ մը երկարօրէն դիմադրելու :

Մե՛ւ ու մահաբեր արշալոյսը երեցաւ սոխտակ ամպերու տակէն ինչպէս խուժանը թիերուն ու մացաներուն ետեւէն . եւ ահա՛ հրացանածգութիւն սկըսաւ թշնամիին կողմէն . . . աղատելու ո'չ մէկ յոյս չկար . փախչլը միայն եթէ ոչ հիմնապէս զննէ մասամբ մը կը խոստանար ապահովել մեր կեանքերը . այս , այդ եւ աւելի վատ . ըրջապատուած էինք արլիւնաբրու գաղաններէն , ո'չ մէկ հնարք փրկութեան : Պաղտատի չոգեկառքի գծին վրայ աշխատով գերմանացիներն՝

հաճոյքով կը դիտէին այս ահաւոր ու քստմելի տեսարանը մահաբոյր : Խուժանապետ Միւֆթիւն՝ «Մուհամեսէ սալավար» ոռնալով խուժանին հնտ . կը յառաջնար դէպի Հայոց տուները : Խուժանը , կոյր մոլեւոանդութեան զո՞հ այդ ցածողի արարածները , Միւֆթիւն կամքին ու քմահաճոյքին բացարձակապէս գերիներ՝ կազմ ու պատրաստ էին գործադրելու անոր սուրբ(\*) բերնէն գուրս թափով իւրաքանչիւր պատգամ : Գանգէր զատէ Միւֆթիւն իսմաիլ էֆէնտիի Հայ լերան Համիս ին տուած ազգանշանին վրայ . խուժանը երիցս «Սուլյան Համիս չօ՞գ եաշա» պօռալով , սկսաւ . նախայրել հայոց գալրոցն ու եկեղեցին եւ ապա օճախները անզէն հայուն :

Հուրը գիւտական , սուրն ու թալան , լափել սկսան ամէն քան , կրակի բոցերը շուտով տարածուեցան . գաւառակին հարիւրէ աւելի տուները մի քանի ժամուան մէջ աւերակ դարձած էին , մինչ խուժանը պար բոլորած այդ հրդեհուած տուներուն չուրջ՝ կրակին մէջէն կիսայրեաց ու խանձուած փախչող հայր կը խեղգեր , կը խողխողէր եւ կամ քարերու տարափի մը տակ կը թաղէր : Հայերէն շատեր ինքնակամ կրակին մէջ կը նետուէին՝ վատերու ձեռքը չինչալու կամ անոնց ձեռքով չմեռնելու համար եւ կը մօխրանային . . . : Աղեխարշ տեսարան , ուե՛ւ օքեր , երթաք ու չդաք . . . : Աւելին կար . Փալթաճը կօքքէ՝ գտած հայ վիրաւորները ձեռքի կացինով ոչխարի պէս կը յօշոտէր , երեսունէ աւելքի հայ վիրաւոր երթասարդներու զուսին ու մարմինը վի հայ վիրաւոր երթասարդներու որուն կացինի ջարդ ու փշուր ըրաւ այդ բորենին՝ որուն կացինի ծայրէն արիւն կը հոսէր , անմեղի արիւն կը կաթկթէր :

Տ. պահան քնյ. եւ գատարանի անդամ կէօլծեան

Պողոս աղա Գերեհանացւոց քով ապաստանած էին Սպա-  
րիլ Յ Ուրբաթի դուլումբն եւ ապաստած կը կարծէինք  
զիրենք : Օսմանիյին-Պաղչէ և «Հայերը ջարդեցէ՛՛ , հե-  
ռագրող վաս Միւֆթիւփ եղբայրը Տէլի Եռուսուփ ,  
սպաննուածներու ղիակները մէկիկ մէկիկ խուզարկե-  
լով աչքէ կ'անցնէր , եւ յիշեալ քահանային ու Պողոս  
աղային դիակները յօշոտուածներուն մէջ չգտնելով ա-  
մէն ազդու միջոց ձեռք կ'առնէ , կը քննէ եւ երբ  
կ'իմանայ թէ Գերմանացւոց քով ապաստանած են ,  
անմիջապէս կը փութայ հոն եւ պէտք է ըսել որ սիրա-  
յօժար ձեռք կը ձգէ եւ անոնց ականջներէն քաշելով  
եւ ապասկելով մղկիթ կ'առաջնորդէ զանոնք :

Շատեր մղկիթ ապաստանած էին . Տ. Վահանի  
մայրն ալ հոն էլ մղկիթին մէջ . երբ Տ. Վահան գըր-  
կաբաց նետուեցաւ իր մօրը գիրկը եւ լալահառաչ կ'ող-  
բար իր անկարողութիւնը՝ փրկելու իր հօտը , նոյնիսկ  
իր պարագաները՝ իր կեանքին դնով . . . : Երէցկինը ,  
զգալով իր զաւկին եղերական մահը , մայրական աղե-  
խարչ գորովով մը անոր անփորձ ու խելայեղ զլուխն  
իր ծնդերուն վրայ առած՝ կարծես անոր յաւիտենական  
օրօրը կ'եղերգէր , ջերմ համբուրիւ ու աղի արցունք-  
ներով կ'ողողէր զայն : Մահմերձ Տ. Վահան կորսըն-  
ցուցած էր իր պաղարիւնութիւնն ու մաքի հաւասա-  
րակչութիւնը : Քիչ մը անդին , տարբեր տեսարան  
մըն էր որ կը պարզուէր . ծնողազուրկ փոքրիկներ , այդ  
ահեղ տեսարաններէն ու հրացաններու որոտագոչ պայ-  
թիւնէն շուշարած քարերու եւ պատերու տակ սմբած  
ներով հոս հոն կը վագէին ու իրենց մայրերնին կը  
վնասուէին . . . : Մայրեր՝ Կորուսած իրենց զաւկըները ,

աղիողորմ կսկծանքներով կը հառաչէին . . . ու մղկիթի  
կամարները կը թնդային անոնց այդ վայիւններէն :

Ո՛չ ոք կը խօսէր , միայն կը վայէին ու կը հառա-  
չէին իսելայեղ ջղապրկումներով : Մինչ այս սրամաճմղիկ  
տեսարանն կը շարունակուէր մղկիթին մէջ , մէյ մըն ալ  
զինւոր մը մղկիթ կը մտնէ եւ մարդինի կոթովը տը-  
ւած հարուածներով կը ստիպէ քահանային որ դուքս  
էինէ : տարբարադդ Տէրտէբը չկարենալով բաժնուել մօր-  
մէն երբ կը գանդաչէր անգութ այդ հրէշածին զինւո-  
րը բանելով անոր ոտքերէն կը սկսի գետնաքարշ տանիլ  
զայն գէպի կառավինատեղին : Քսաներորդ դարու Վա-  
հան Գողթնացին էր , որ սպանդանոց կ'առաջնորդուէր :  
Վայրկեան մը վերջ մղկիթին առջեւ կանդնած էր Տ.  
Մտեփան քահանան :

Տեսարանն անսելի էր եւ շատ քստմնելի . մղկիթին  
բարձունքներէն ամէն օր գէպի երկինք բարձրացող  
օրհներդին եւ վարը գործուող ոճիրներուն մանրամաս-  
նութիւնները՝ դո՛ւք , դո՛ւք պատմեցէք ո՛վ հնամենի  
սօսիներ ու թթինիներ , պատմեցէ՛ք թէ քանի՛ բանի՛  
անգամներ խաչուած է հոդ արդարութիւնը եւ անար-  
գուած արդարութեան պաշտպան Ալլահը . . .

Տ. Վահան կ'ընդդիմանայ եւ ինքնապաշտպանութեան  
զուր ջանքեր ընել կը փորձէ , այլ հարուածները կը  
հասնին եւ հազարաւոր կապարներու տակ . «Աստուած  
ողորմութիւնդ հատաւ արդեօք . . .» կը գոչէ ու կ'աւանդէ  
հողին . . .

Զարդին չմասնակցող Նուֆուս մէմուրուն իր յուշա-  
տեարին մէջ կ'արձանազրէ այս գէպը եւ քահանային  
անքնէն անքնէն անքնէն մը ուղղուած արդար բու-  
թոքը Միւֆթին հասած էր իր նպատակին , իր սիերիմ  
Դոքը . Միւֆթին հասած էր իր նպատակին , իր սիերիմ

Տ. Վահանը չկար այլեւս. միւֆթին ուրախութենէն զգլիսած կը սկսի պարել եւ մզկիթին առջեւ երիցս «Փատիշաճմ” չօդ եաշա» դոչել կը հրամայէ արիւնիլակ խուժանին: Քանի մը վայրկեաններէ վերջ անգութ մը կը մանէ մզկիթ եւ անկէ բռնի դուրս հանել կ'ուզէ Պօղոս աղա Կէօլձեանն ալ որ կը թախանձէր. “Օճառմատա իիմսէ զալմատը” ըսելով. քարսիրա այդ անգութ հրէշը, «Եխմտի Ճամփի Շերիփի, մունտաշարսը ըշշարը ճեհեննեմ օ՛ր” կ'ոռնայ: «Տուր ողբում, հաղաղաշայիմ մերամբնը եթեն եալի» ըսելով մզկիթ ապաստաշնած իր հոգեհասորները կը սեղմէ կուրծքին վրայ, կը համբուրէ անոնց այսերէն եւ յաւիտենական “Մնաք բարովը ըսելով՝ քչիկ մը հող կը կլլէ իրրեւ հաղորդութիւն, «Հայտե եալրում, աննեմսա պեօյէ եազզմնը, մեյյեր անամ թիվկլիւս երմիշ գուրպան իշուն» կ'ըսէ եւ գուրս կ'եղանէ... Ո՞վ ստրուկ ժողովուրդ եւ սարուկ հոգի... Ակնթարթի մը մէջ կապարներու տարափի մը տակ կ'իյնայ զետին, որուն սիրաը սուրով մըն ալ կը զարդարուի խուժանին կողմէ:

Պայչէի երկու կարեւոր ուժերն ու առաջնորդները Տ. Վահան եւ Կէօլձեան Պօղոս աղա, քանի մը ժամ վերջ կը փոխադրուին գետնաքարչ մինչեւ սպանդանոց, ուր կը զիմաստուի Տ. Վահան եւ երկու օր աղանդութեանց մէջ մնալէ վերջ ոտքերը չոււան կապած, կը քաշեն կը տանին ջրհոր մը կը նետեն: Նոյնակս մզկիթ ապաստանած շատ մը երիտասարդներ ահուելի տանջանքներով կը մորթուին:

Ապրիլ Յին թշնամին քանի մը զիբքերէ յարձակեցաւ մեր ապաստանած տան վրայ՝ եւ մենք դիմադրեցինք քանի մը չնչին զէնքերով, հաղիւ մինչեւ ժամը

եօթը կրցանք դիմանալ, բայց տեսնելով թէ՝ տակաւին յամառիլ յիմարութիւն պիտի ըլլայ, ուզեցինք դաշարման գիծը ձեղքել ու անցնիլ: Այս ծրագիրն էր փրկութեան ամենահաւանական ձամբան. թշնամին կրսպասէր գալիք աչքերով եւ տեսարանը շատ յուզիչ էր: Քանի ընկիրներէս տասնըլեցը ընկրկեցան եւ ետ առն դարձան, իսկ միայն չորս հոգի կրցինք աննշմար կերպով անցնիլ թուփերու մէջէն եւ ազատիլ այդ եղեսնէն, եռներն ապաստանելով եւ խոտանարակութեամբ ապերելով մինչեւ Ապրիլ 12:

Ապրիլ Յի գիշերը մինչեւ ժամը 2-3 հոս հոն գտածնին կը յօշառէին եւ կըսպաննէին... ինչպէս նուեւ իմ փախած տանոս մէջ գտնուող 16 երիտասարդները, որոնց ավճորը սպառած էր եւ ի վիճակի չէն զես եւս յամապիլ կը սպաննուին հոս հոն եւ կիներն ու փոքրիները մզկիթ կ'առաջնորդուին զանակոծուելով:

Ապրիլ 4ի առաւօտը ահանլի տեսարան մը կը պարզէր դիւզաքաղաքը դիտողին աչքերուն առջեւ Պաղչան մոխիր դարձած... անդ տեղ կը միսային տակաւին՝ սեւացած պատերով մոխրացած տուները . . . հոս զիակ մը. . . քիչ մը անդին փոքրիկի մը զիուիը անջատուած մարմնէն . . . աւելի անդին զիակներու կոյտ մը, դիզուած իրարու վրայ... եւ տակաւին ոյշ օրն ալ խուժանը դատածը կը սպաննէր...: Խումբ մը թուրքեր կը իրկերու ընկերակցութեամբ մարդուրսի կ ելին, եւ քերծէներու ընկերակցութեամբ կամ բոլորովին անօթի ողջ մնացալ Հայերը կութեամբ կամ բոլորովին անօթի ողջ մնացալ Հայերը գոնելու եւ անոնց ալ կեանքերը խելու համար. . . :

Ո՞վ երկինք, ո՞վ բնութիւն, դուն որ սահմանեցիր մահը:

մահկանացուներուն՝ միթէ գու չէլոր կրնար սրածել աւելի լաւ բնական մահով, քան այս ցածրովի արարածներն ու անողորմ խուժանը, որ բոլորովին անիրաւ, վատաբար կը գործէ այդ ոմիրը եւ այդ սմարգ զիրքը կը բռնէ անգէն ու անպաշապան ժողովուրդի մը հանդէպ, ան ալ . . . յանուն հայրենասիրութեան. . . յանուն քեզ Միծ Այլահիդ . . . :

Վարագ խուժանը մահասիփւո սուրերէն խողխողուած եւ զինուած, հարիւր եռեսուն Պաղչէցի եւ զանազան տեղերէ պանդուխտ նահատակները Պաղչէի եօթն ջրհորներուն մէջ կը հանգչէն, որոնցմէ երևելիներն են. Տ. Վահան ջահանայ, Պօղոս աղա Կէօվճեան, Յարութիւն աղա Կիւլիւղեան, Եփրեմ աղա Կիւլիւղեան, Պօղոս աղա Փօլատեան (Խառնցի), Յովհաննէս եւ Դաւիթ աղա Տէմիքճեան, Կարապետ էֆ. Տիշչէքէնեան<sup>(\*)</sup>, Կէօվճեան Սարգիս ծնպաշի, Տանաձեան Դրիփոր եւ Սարգիս, աղա Քատախնամի անդամ Կարապետ Ուզունեան, Յակոբ աղա Մահտեսեան եւն:

Իսկ երիտասարդ Սողոմոն էֆ. Պօյաձեան եւ Պաղչէցի Ազգ. վարժարանի օդնական ուսուցիչ ալ. Յարութիւն Աստուածատուրեան, որոնք կանխօրօք լեռ բար-

(\*) Խորժանին խեղուուծ մզկիրին առջեւ, նախակրարանի ուսուցիչ եւ կառավարական ըրջանակի մէջ առափը, ի պատօնեայի օքանական: Պաղչէցի ժարասի համայիլ եւս մեծ դիր խաղացած է եղենին մէջ: 16 երիտասարդ կը պահէ իր տան մէջ որ Պաղչէցին վեր Դայսիա անուն բաղին ստորոտ կը գտնուի, կամբչակի մը նով: Ցիւեալ մէջ էր ի մէջ այլոց Պաղչէլի աղթատինամի անդամներէն Սարգիս Տէմիքճեան: Յարապի նեւէր հազիւ տարի մը բան մնալով ազատ արկուուծ է եւ կը պարի յիխորալով եւ արդարութեան բրին խընդարով:

Ե. 2.

Ճըրացեր էին եւ աղատած, նօթի չմնոնելու համար հոգինին բերաննին առած զէպի զիւղ իջնալ կ'սկսին ո՛ եւ մնունդ գտնելու յոյսով . . . : Յիշեալները զիւղաքազին հաղիւ թէ կը մօտենան՝ խուժանը աեսնելով զանոնք՝ կ'սկսի հալածել, երիտասարդ Սողոմոն բաւական զիւմագրելէ վերջ կը սպաննուի Հասան անուն գաղանէ մը եւ. ջրհոր կը նետուի, իսկ Պ. Յարութիւն կը յաջողի աղատել այդ բորենիներուն ճիրաններէն. այս վերջին տարարադղ երիտասարդը խոսածարակութեամբ կապրի բաւական ժամանակ եւ Կէօվճէ Տաղի ամառանոցը հանգիպելով յուսահատ ու յոդնաբեկ, ամայի լեռներուն մէջ կը սկսի իր ցաւերը լալ ու երգել հետեւեալ ոտանաւորովը.

1. Ա՞յ Ֆէլէ՛ք, Նիշի՞ն խալք Էթուխն պէնի պէօյլէ զէրուր Կիւնտէն կիւնէ շէթմ ու զազալընտան գալափմ էրիք Վէթման գութազմնուան այրտուն Էթուխն փէք մազուր Սլղնարգճա սանս եա՛ Բալպի, բայմէթմ փէք նատիր
2. Ա՞յ Ֆէլէ՛ք, Նիշի՞ն սէն պանս վարուրան տարպէնի, Իզիզից տաղլար մահիլ իթմէքուտ տիր անըքտան պէնի. Թէնէլի՞մ մի անէպ հէր տէմ պէօյլէ չէքմէք տէմի, Գուրթա՛ր, ա՞յ գուրթա՛ր, զալմ Էլինտէն նամի:
3. Շու Թաթլլ ճանը նարտան, շէրտէն էլլէակմ ազատ Հէր Ֆէլամէթմիմուտ խայալ իթալմ հայաթը պէտ պախտ Հյամայի, աթէշտէն գալուրմ գուրթլարա օլոում մէզատ Ալթը կիւն տիր անըքտան աղլարը, եա՛ բալպ իմուս՛տ:
4. Ա՞յ, իզիզ տաղլար մահզըն գըլմայըն պէնի պիզարէ Ֆէլք վուրմը, տիտէմ գալգմազ օլոուշ պիր եանըքրա. Հէր տէմ պէօյլէ աղլար, ագետըրմ ա՞յ նէ՛ չարէ, Հէր տէմ պէօյլէ աղլար, տէօքէր սիրիշէք չէշմիմ հէր հանըքրա: Եանար գալպիմ, տէօքէր սիրիշէք չէշմիմ հէր հանըքրա:

ՀԱՅ ԼԵՌԵ

5. Հեր տէմ տիտէմուէն ազքթմագտալրմ գանլը եաշլար, Տէրալի օրան ահ ու զար իլէ տէօքսինլէր եաշլար. Սէֆիլ, պէտպախնթ Կիլիկիա տախմա չէքէր եալար Տայանմազ օլոռո, պունքա ֆիղանէ տաղլար տաշլար:
  6. Զօգ տէհրին զուլմէթի ալթրնտա էրմէնի միլէթի Էվլոտի, Էօլոտի, ասլս գալմատը պիր թանէ ֆէրտի. Խմորի պունձա զէման տըր գահիր ու գատրին Եէթմէզգ մի Մէֆթունըմ զաթէն. Պո՛ւր, Ծիտուէթին թէսքին օլմա՛զ մի:
  7. Ալթը կիւն տըր զալըմ էլինտէն տաղ տաշ գաջարըմ Օթլար օլմուշ խտարէմ զէիիր գատրէսինի իշէրիմ Ա՛լս պէտպախնթ Մէճէլլիմէ կիմէ կիսնտիւզ աղլարըմ Զիւն մահիլ օլմուշլար ագրամըմ, պէն հայաթը նի՞տէլիմ:
  8. ԱՇ Նահարլ օլոռո, Թագտիր պէնի ամմըշ պուռայա Ձէքտիքնէ սէֆիլ հալարը չօգ գահրիմ վար Մէվլայա Տէրո ու միինէթ եարէլքրի ազըմըշ գալպիմէ Տուրմարը աղլարըմ, եօգ պիր չարէ սէֆիլ հալըմ :
  9. Էօլիսմ մէշագգաթը սարտը պէնիմ գալս ու սէրիմի Տէրսուիզ գուլ իլէ գալմամըշ տէօքսիւն քէնտի տէրունի. Ա՛նէպ քի՞մ կէօրմիւշ շու ալէմտշ սէֆիս սիսրէնի, Հէր գուլնտա քէնտինէ կէօրէ օլոր թիունի.

**БИБЛІОГРАФІЯ. ПУДОВИЙ ЗЕРНОВІСЬКІ**

Հասան Պետի

Շաբաթ օր 1909 Ապրիլ 4, խուժանը, առաջնորդութեամբ տիրահռչակ միւֆթիին նորանոր պատրաստութեամբ փութաց Հասան Պէլլի՝ 400 տունէ բաղկացած զուտ հայաբնակ մեծ գիւղը Միւֆթին Ռէմիի պաշտօնեայ, Վարդավառ էֆ. Գապանանի նժոյգին վրայ բազմած՝ կը տենչար մոխիրի վերածել նաեւ Հասան

Պէլլին իր բնակիչներով, ժամը 2ին հասած էին կէօվձէ Տաղի և ջօլազլը բարձունքը։ Բնիկ Աստանացի Սահակեան, որ քաջ գիտէր փրանսերէն լեզուն, ինչպէս նաեւ թուրքերէնն ու հայերէննը՝ բէժիկ մէջ երկար տարիներ մուշասկավեճիկ պաշտօն վարած էր Աստանա, մանաւանդ Պազա-Պուլանը, Յիշեալը գէպէն օր մը առաջ, Ապրիլ 2ի Հինգչարթի օրը Համիսիկ (Ճիհան) գայսած միջոցին՝ հեռուէն կը նշմարէ Օսմանիկի բոցերը և կուհելով իրաց գառն վիճակը, կը քշէ ձին և իր վերջին շունչը Հասան Պէլլի կ'առնէ, ուր մեծ ձիգ կը թափէ եւ կը յօրդուէ երիտասարդութիւնը դիմագրել ամէն գնով վաս խուժանին, սակայն աւա՛գ . . . իրաւէ թէ առաջին առթիւ կը յաջողի իր շուրջը հաւաքել երիտասարդութիւն մը, առաջին եւ երկրորդ օրը սոսկալի դիմագրութիւն կ'ըլլայ, սակայն գծբաղդաբար ինքնապահան միջոցները սպառելով, Հասան Պէլլիցիներ տեսութեան միջոցները սպառելով, Հասան Պէլլիցիներ դի կուտան եւ 400 տուներէ բազկացած հայաբնակ գիւղը սուրի, հուրի եւ թալանի կը մատնուի։

Սահակ էֆո, քաջարի կիրակոս աղա Քէշինեանի եւ յանդուգն զաւակներուն՝ Պետրոսի և Մատթէոսի հետ սահպաւած կը փախչին գիւղին եւ կէօվճէ Տաղին անցնելով Մարաշի ճամբան ձեռք կ'առնեն, սակայն կշողուց թրքաբնակ գիւղին մօտերը արիւնուուշտ խուցուած թրքաբնակ գիւղին մօտերը արիւնուուշտ ինքանէն կը պաշարուին Սահակ էֆ. յուսահատած ինքանէն կը պաշարուին կը գիմէ 3-4 ժամ անընդհատ կը նապաշտապահութեան կը գիմէ 3-4 ժամ անընդհատ կը կուրի եւ թշնամիին բաւական կորուստ պատճառելէ կերջ նուելու համար՝ ինք իր ձեռքով կը գոցէ իր կնանքին հայիւը: Կատղած խուժանը վաղուց անշնչացած գիւղին

կը նախատէ եւ այլելով զայն՝ մօխիրի, կը վերածէ:

Բնիկ Այսմապցի ուսուցիչ Ներսէս Էֆ. Մէջիտ ա-  
նուն բարձունքին վրայ կը քարկոծուի. գեռատի կին մը  
խուժանի լպիրշ կամքին ընդդիմանալով կը սպաննուի:  
Նոյնպէս շատ մը մանուկիներ, կոյսեր ու հարսեր կ'ա-  
ռեւանդուին եւ շաբաթներով ու ամիսներով թուրք  
գիւղերու մէջ կը պահուին, որոնցմէ շատերը բռնի կը  
թրբացնեն եւ հիյեահ կ'ընեն.

Տեղւոյս երեք քահանաները, Տ. Տ. Պետրոս, Ներսէս եւ Յովհաննէս կը սպաննուին եւ կը հանդչին գիւղին մօտ. իսկ ջարդուած ուրիշ շատ շատ անմելուերու գերեղմանները կ'ըլլան ամայի լեռներն ու գազաններու որովայնը: Լեռներն ապաստանած երիտասարդներն երեք մասերու բաժնուելով Տէօրթ-Եօլ, Այնթապ եւ Ֆընտընագ կը սկսին փախչիլ, Ֆընտճագ փախչողներէն շատ քիչեր յօշոտուեցան, Տէօրթ-Եօլ եւ Այնթապ դաշտողներէն Զ-Ց հոգի հրաշքով ազատուեցան, մնացեալք հոս հոն խողովուեցան մոլեզնած խուժանին ձեռքով:

## L'Amazzone

Երկու հարիւր տուն հայութիւնը գրեթէ փճացաւ,  
գիւղի բնակչութեան մեծամասնութիւնը այրիներէ կը  
բաղկանայ, հազիւ 50-60 այլ կը գտնուի. արինկզակ-  
ներն այս հայ զիւղը մօխիրի վերածեցին. 149 նահաւ-  
տակներու հետ խողխողուեցան նաեւ զիւղին երկու  
քահանաները՝ Տ. Յովհաննէս և Տ. Ղեռոնդ, այս վեր-  
ջնը, երկու օր հրկիզուած եկեղեցւոյ մէկ անկիւնը կը  
պահուըտի՛ բայց խուզարկութեան միջոցին կը գտնեն  
զինքն իր այդ պահուըտած անկիւնը եւ կը զնդակա-  
հարեն:

Սահմանադրական կառավարութիւնը, ալրիներու միակ միտիմարանը եկեղեցին իսկ վերաշինելու արտօնութիւնը կը զլանայ, զիւղացիք երենց պաշտամունքը տուներու մէջ կը կատարեն:

Ազգը ի՞նչ կը խորհի այդ զիւղի այրիներուն, որբերուն և՛ որբուհիներուն մասին. ի՞նչ միջոցներ ձեռք առնուելու է նօթութիւնը և՛ թշուառութիւնը վանելու համար այս զիւղէն. առաջին անդամ պէտք է գորոց մը, անտեսական բարւորում և՛ ապա մատուռ մը:

Խառնի կամ Խառնը

Հոս տեղի հայութիւնը գրեթէ բնալինց եղաւ,  
խուժանը յանկարծակի յարձակեցաւ դաշտերը, շուկան  
ու խանութները. Հայ գեղջուկը չկրցաւ գէթ վերջին  
անգամ աւենել իր հոգեհատորները, ամէն ոք իր գործին  
գլուխն սպաննուեցաւ, ամէն տուն ունեցաւ իր կորուս-  
աշ, ոզմն ու կոծը : Ամենասոսկալի չարչարանքներով  
սպաննեցին աղաներն ու երիտասարդները: Խնդիրապաշտ-  
ապանութեան սուրբ պարտականութիւնը միայն Փօլատ-  
եանց առնէն կատարուեցաւ. Թուրքը իր սովորական  
Տիրզենով՝ խարերայութեամբ կրցաւ գրաւել այդ տան  
զիշկենով՝ խարերայութեամբ կրցաւ գրաւել այդ տան  
զիշկենով եւ գերել հոն ապաստանողները. յարձակումին  
կը մասնալցէին նաեւ Զէրէզներ: Թշնամին այդ զիշկի  
Հայերու ցոյց առւած արդար զիմազրութեան վրայ կատ-  
ղած, որէ անցուց Փօլատեանց ամբողջ զերդաստանը:  
Մարգկութեան անվայել, անտանելի տանջանքներու  
տակ մորթեցին Փօլոս աղա Փօլատեանի ընտանիքը.  
միայն մեծ գյուղաբութեամբ ազատեցաւ 42 տարեկան  
պատանի մը:

Ինչպէս Հասան Պէլիի եւ Լաբածլը,

գիւղի աղջկիներն ու հարսերն ալ խստժանէն տարուեցան եւ ամիսներով թուրք տուները պահուեցան:

Տ. Մկրտիչ քննյ. Զափարճեան, բարիստոսներու գարուն մէջ իսկ նմանը չեղած, չի տեսնուած քսամնելի տանջանքով սպաննուեցաւ, ողջ ողջ բերանը վառով լեցնելէ եաք պայթեցուցած եւ գանկը ջախջախած էին։ Հոս, այսպիսի ցաւալի տեսարաններու խիստ շատ կը հանդիպինք, որբերէ, որբուհիներէ եւ այրիներէ կը բաղկանայ ամբողջ գիւղը, եւ շատ քիչ այր մարդիկ ունինք այդ խեղճ զիւղին մէջ։

Գրգլան

Ինը տուն հայութենէ շ մարդ սպաննուած՝ իսկ մնացեալք խոտաճարակութեամբ լեռներու փառարները թաքչած եւ աղատած են:

Սյա գիւղին երկու կողմը բարձրացող Աղճա տաղ կոչուող լեռան ստորոտը հոս հոն հաստատուած 40 տուն թուրքեր բաւական մեծ գեր խաղացին ջարդաբարութեան մէջ՝ Գըղլածի դժբաղզ նահաաակներու ոսկրոտիքը կը հանգչին Այգեղուխ (Պաղլնպաշը) կոչուող գերեզմանատունը:

Հասան Պէյլիցի եւ Պուլանըզի (Պաղէ) երիտասարդութիւր, որոնց մէջ կը գանուէր հաեւ զսիր քաղցրածայն Յարութիւն Ղըճքեան՝ հոս Գըզլամի եւ Այրան զիւղակներուն միշեւ երկարող ձորի մը մէջ կը խողիսողութիւն Գըզլամէն վար կը գանուէր Այրան զիւղակը, ուր շինուեցաւ 1910-1911ին Պաղտասաի երկաթուղար ընկերութեան կողմէ հիւանդանոց մը եւ ուրիշ քանի մը կարեւոր չէնքեր.

Universitätsbibliothek

Այս գիւղը զուտ հայաբնակ 25-30 տուներէ կը  
բաղկանայ, բայց յիշեալ գիւղին մօտակայքը, լեռներու  
ստորոտը 200 տունէ աւելի թուրք գիւղ մը կը գտնուի,  
Պիշեյլիք Գըլըզդլար անուամբ Այս գիւղի բնակիչները  
միացած ուրիշ զրացի գիւղերէ եւ ազգակից ու կրօնա-  
կից ցեղերէ կազմուած արիւնկզակ խուժանին, ոչնչա-  
ցուց Եանրգ Տէյլիմէնի բնակչութիւնը եւ գիւղն ալ  
այրեց։ Այս գիւղի երեւելիներէն վարդավառ աղա-  
քրիգորեան Թընտընագ փալսչելու ժամանակ Գըլըզդ ազած  
գիւղին ճամբան վրայ կը զարմուի եւ կը մորթուի եւ.  
գիւղին ճամբան վրայ կը զարմուի եւ կը մորթուի եւ.  
Ճամբան երկա՛ր ժամանակ ճամբան վրայ թափած  
յիշեալ նահատակին արեան հետքերը դիտելու դժբաղ-  
դութիւնն ունեցան Սոյն գիւղէն երկու աղջիկ եւ կին-  
մը առեւանգեցին եւ ամիսներ վերջ միայն վերապար-  
ձուցին...:

Umrückung

Պաղէջէն կէս ժամ հեռու կը գտնուի ինը տունէ  
բաղկացած այս գիւղակը, գրեթէ քով քովի Սալրան  
կոչուող թուրք գլուզին: Զարդին շատ քիչ զոհեր տուաւ .  
կոչուող թուրք ցեղի միակ աղնիւ մէսթին է որ կը հանդիւ  
հոս թուրք ցեղի միակ աղնիւ մէսթին մէջ. մահաւանդ այս  
պինք կիլիկեան աւերակներուն մէջ. մահաւանդ այս  
գիւղին մէջ, ուր հայերը փողրամասնութիւն են եւ ինք-  
գիւղին մէջ, ուր հայերը փողրամասնութիւն են եւ ինք-  
գիւղին պաշտպանելու անկարող: Թուրք զբացիներ  
պինքնին պաշտպանելու վեհանձնաբար պաշտպանելու՝  
արիութիւնը ունեցան վեհանձնաբար պաշտպանելու՝  
իրենց հայ զբացիները. կամ այն է աղնիւ մարդասիրու-  
թեամբ եւ. կամ իրենց ապաղայ վտանգներն ու շահերը  
նկատի չ նենալով:

## Կէօկ-Զայր

Այս գիւղը Խառնըէն կէս ժամ հեռու կը դանուի,  
և վայրագ կերպով ենթակայ եղած է ջարդի, ալանի  
ու թալանի լնչուէս Խառնըն։ Ամէն տուն զրեթէ ունի  
անձի կորուսաւ Տհօրտիւշ հայ գիւղը տամն եւ հինգ  
վայրկեան հեռաւորութիւն մը ունի Խառնըն, իսկ Դու-  
յակ՝ կէօք Զայրէն կէս ժամ հեռու Խուժանը այս գիւ-  
ղերուն մէջ ձեռք ձգած անձերն սպաննեց, զիւղին մէջ  
դուածը թալէկց և չէնքերն այրեց։ Իսկ ողջ մնացող-  
ները խոտաճարակութեամբ ֆընտրճադ ապաստանեցան։  
Խառնը, Տէրտիւլ, Գոյագ, կէօք Զայրի եւն, հայ  
զիւղերը շրջապատուած են՝ թապաքլար, Գուշճու,  
Զօնթլու, Փիրիճիքլի, Ելպէլի, Գըրմըթլը, Ալուպողլու  
Ղարաճը էօրէն, Խւզիւմլիւ, Ղարխըն, Ղարաչալլը, Ղա-  
րաճալը, Ալճա գօյուն եւն, թուրք զիւղերէ, որոնք յա-  
նուն իրենց Ալլահին եւ յանուն շերիարի մասնակցեցան  
1909ի Ապրիլեան հայկական տխուր տուամին, զրեթէ  
առանց բացառութեան։ Աղջիկները, գեղանի կիներն ու  
հարսերը առեւանդուեցան խուժանին կողմէ, շատ քիչեր  
միայն կըցան փախչիլ եւ ֆընտրճադ ապաստանելով  
ազատ շունչ մը առնել։

## ԶՄՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՄԱՐԴ—ՀՐԵՇՆԵՐԻ

Զարդը կազմակերպողները եւ պատասխանատուներն  
հետեւեալներն են։

Ճէվատ պէյ՝ Առանայի Կուսակալ  
Մէրիք Բէմզի փառա հրամանատար  
Պայտատի զատէ Ապէ-իւլ-Գատէր  
Տղան՝ Ապէ-իւլ-Բահման

## Աէրկէրի Սլի

Խասն Թիմբի՝ «Թիմբալ»ի խմբագիր  
Տապասազատէ Խանի Սլի եւ տղան Բաղրա  
Տէլի Մէկմէտ օղլու Հասան, Զօր Սլի  
Ճիւէլին Տայիմ Սլայ պէյ  
Պոսնալը Սլալի եւ Մէկմէտ  
Փամուգնու Միւրըզան եւ որդին  
Պայրագտար զատէ Էւրէկէ  
Խազմանի Խարիպի Հօնա  
Գարա Մէկմէտ  
Քաղաքապետուրեան բարուղար Մուսրաթա :

Ճէպէլի եւ Կեավուր Տաղի ջարդերը կազմակերպող-  
ներն եւս հետեւ ետլներն են։

Ասած Էսուս՝ Ճէպէլ Պէրէկէրի կառավարիչ Գանալէ  
զատէ Միւրքի՝ Խամայի եւ եղբայրը Խուսութ՝ Պաղչացի  
Փալրանը Էօթէ, Կիւվէլ օղլու Էօթէ, Յարսախ Խամայի,  
Նուրի, Բզզա, Քէօր Մուսրաթա, Քիւր Էօթէ, Ակով  
Վէլի, տառք Աղըլի Խուսութ, Ֆարիչ Սլինին օղլու Վէ-  
լի, Մըրզուրը Գարա Հասան եւլն, եւլն։

Այնպիսի յետագիմականներ, որոնց անունը անձանոթ  
այլ գործերը, ոճիրնեւը քարերը խառնել կուտան։

Կախաղան բարձրացան Պաղչայէն Էրդինի մէջ  
Միւրքի Խամայի, եղբայր Խուսութ, Փալրա-  
նը Էօթէ, Կիւվէլ օղլու Էօթէ, մնացեալք բացի մի բա-  
նիէն ազատ արձակուեցան ներման արժանանալով . . .

# ՃԱՄԲՈՒՍ ՆՕԹԵՐԻ

Ապրիլ 4ին Պաղչայի կոտորածին ու աւերակումին ցաւակոծ ականատեսն ըլլալէ վերջ լեռները ապաստանցանք քանի մը ընկերներով , ինչպէս կը յիշեն ընթերցողները (էջ 47) . Մինչ թշնամին Պաղտասար աղայի տունը , ուրկէ խոյս տուած էինք , աշողեցաւ հրկիզել Պաղտասար աղա քանի մը ժամ ինքնապաշտպանութեան նուրբական պարտականութիւնը կատարելէ վերջ կը զարնուի եւ տան մէջ գանուող 16 երիտասարդները հոս հոն կը սպաննուին , կիները . մանչերը եւ աղջիկները գանակոծուելով մզկիթ կ'առաջնորդուին , մենք ընկերներով ականատես կը լլայինք հետուէն ահուելի տեսարանին . ժամը 12ին սկսանք խաւարային ճամբորդութիւնիս կ'ժամ շարունակ լեռներէն վեր մաղցեցանք , բայց անկարելի եղաւ ճամբայ գտնել , սրտագող ու յուսանատ իր ընկերներով Պիլէյլիկի բանուկ ճամբան իջանք , ուր կարծես մահ կը հոտէր , ընկերներէս դրիգոր Պատօսեան սուր ի ձեռին կը յառաջանար դէպի Խաչպէլի բարձունքը : Մարաշի կարաւանը այս կիրճին մէջ թալլուած ու ճանբորդները հոս հոն սպաննուած էին , դիակի դիակի քով , գլուխ զիսի , կը հանգչէին խալաղիկ-իւրաքանչիւր քայլափոխի երիտասարդի մը անշնչացած մարմինը կոխել եւ անցնիլ կը ստիպուէինք , թշնամին գտածը յօշոտած էր անխնայ . . . :

Այդ դժբաղդ նահատակաց մէջէն աչքիս կը զարնէ գեղանի երիտասարդի մը դէմքը , որ լոիկ ու մնչիկ յաւիտենական քունը կը քնանար , Զէյթունցի իշխանա-

գուն հայրենակիցս Պ. Քերովքէ Եաղուպեանն(1) էր:

Այս քսամնելի տեսարանէն վերջ հասանք Գրզըլ Սաղամ հայաբնակ գիւղի դէմ գտնուող կարմիր լեռը , աւակից ականատես եղանք , այդ հայաբնակ գիւղը հուրի ևւ թալանի մասնող վայրենիներու արարքներուն :

Գըզըլ աղանի մօտիկ գտանք 21 Եամբգ Տէյիրմէնցի երիտասարդ եւս , որ նօթութենէն նուռազած շարունակ ձիւն կուտէին . հիմակ թուով 25 հոգի եղած էինք , էշնահատակ ըլլալու վախ չունեինք քիչ շատ զէնք ալ կը գտնուէր քովերնիս , եւ բանուկ ճամբան ձեռք առնելով , աղատ շունչ մը Տէրկիկօյ առինք : Տէրէ զիւղ եւ Ֆընտըճագ գիւղը , Կեավուր Տաղի (ՀԱՅ ԼԵՌ) հալածուած հայութեան ապաստանատեղիներն եղան , մասնաւոր յիշատակի արժանի է Ֆընտըճագ գիւղը , որ մեծ ծառայութիւն մատոյց եւ մեծ համակրանք ցուցուց իր ազգակից հալածուած ապարադգիներուն , աղաներէն Մինաս աղա Գալայցեան իր ցուցուցած խնամոց եւ հոգատարութեանց համար ներբողի արժանի է : Ֆընտըճագ Մարաշէն 5 ժամ հեռու 300 առնէ բաղկացած Հայ

(1) Պ. Քերովքէ Եաղուպեան Զէյթունի Եաղուպեան կամ Ղարդըլար Թալէն Սերովիէ էֆ.ի Եաղուպեանի որդին էր , տեղույն Ազգ. Կեղր. վարժնէ Երջանաւարտ , զիտէր մայրենի լեզուն , թուրքերէն և Ֆրանսւերէն , զործօն անդամ (Ատենապայիր վրչին . ժողովոյն) Զէյթունի Կեղր. վրժրնի . Երջանաւարտից միութեան և պատուիրա՛ Զէյթունէն Կեղր. վրժրնի . Երջանաւարտից միութեան և պատուիրա՛ Զէյթունէն : 1909 Ապրիլին իսկէնտէրուն տեղի ունենալիք Երց . ժողովին : Սակայն տակաւին չհասած իր նպատակին կիյնոյ Պիլէյլիկի մէջ պարտականութեան ճամբուն վրայ . իր ընկերները և մատերի բարեկամներն ազնիւ և զովելի խորհուրդը ունեցեր էին յիշեալ նահատակին , Թանկագին ընկերոյ Արձակ և Ռատանաւոր գրուած քնները հրատարակել իր լուսատիպ պատկերով , և յուշարձան շիրիմը կանգնել Զէյթունի մէջ : Փափաքելի էր որ չուշանար այդ զեղեցիկ ձեռնարկը :

զիւղ մէ , 40—50 տունը Բողոքական , թէ՛ Լուսաւորշականներն եւ թէ Յողոքականները եկեղեցի եւ դպրոց ունին , գիւղին կերպով հնամենի ուռենիի մը քոլ կը դանուի Ֆրեժնագ անուն աղբիւրը , որու անունով կը յորջորջուի նաեւ գիւղը :

Այս գիւղի սահմաններն են . Արեւելքէն Գարյան Գայար , Արեւմուտքէն Զարշըրտար լեռ , Հիւսիսէն Գարա Մամիկն լեռ , Հարաւէն Պաղարձը գաշտերը :

Տերե գիւղի եւ Ֆրեժնագի մօտ գտնուող թուրք գիւղերն են . Տեօնիւրիլ (65 տուն , Ֆընարձագէ կէս ժամ հեռու) . Քիւմբերի (25 տուն , Տերէքօյէլէն 1 ժամ մէկ քառորդ հեռու) . Ավշարլը , 35 տուն՝ Ֆընարձագէն մէկ ժամ հեռու) . Օրջան . որ 8 պղտիկ գիւղերէ կը բաղկանայ՝ ընդամենը 400 տուններով (Ֆընարձագէն 2 ժամ հեռու) . Պօղլու՝ (մէկ ժամ հեռու) . Հօփարլու , 40 տուն 2 ժամ հեռու) , Տատաղլը , (80 տուն , մէկ ժամ հեռու) , Էօնիսին . (400 տուն , 3 ժամ հեռու) : Այս ամբողջ գիւղերու , նաեւ Այնթապի , Պաղչամի եւ շրջամթրքարը նակ բոլոր գիւղերու , ինչպէս Ֆարսախ , Ծէքէր Օպասը , Սարըլար , Դարալար . Իմալը , Ճէճէլի , Սըլր եւ իր շրջակայ թուրք գիւղերուն բնակիչները ծեր թէ երիտասարդ խուժեցին Ֆընարձագ հայ գիւղին վրայ , եւ ամէն կողմէ պաշարեցին զայն . Ֆընարձագին ժայոփ գտակ , քաջորդի , գիւղաւ ինքինք պաշտպանել արի դիմացրութեամբ մը եւ պահպանել իր գոյութիւնը , թշնամի վայրադ խուժանը Ֆընարձագի շրջակայ լեռներէն 10-12 օր շարունակ ոռնաց , սակայն չկրցաւ մօտենալ եւ ակոս անցնել Յետոյ երբ աւելը գործուած եւ խաղպիւ սկսած էր , Մարաշըն նիւթապէս օգնեց Ֆընարձագի ապաստանած թշուառներուն :

Տէրէ գիւղ 120 հայ տուններէ կը բաղկանայ , որոնց մէ 20 տունը բողոքական , միացեալք Մայր Եկեղեցւոյ զաւակ են . թէ՛ Լուսաւորչականներն եւ թէ բողոքականներն յիշեալ գիւղի մէջ մէջմէկ անուանական նախակըթարան եւ մէջմէկ եկեղեցի ունին : Այս գիւղին մէկ ժամ հեռու կը գանուի Կիւնեալ բունարը գիւղը , հոս բնակութիւն հաստատող թուրք Խպիշ իր գաւակներով . ձորի մը մէջ մորթած են 8 կեալուք Տաղըի հայեր , Պօշնագլը թուրք գինդացիք հայ մասն մը բաւական օրեր իրենց քոլ պահելէ վիրջ մորթած են Խոկ գրսերը սպաննուեցան 18 հայ Ֆընարձագի , եւ 2 հայ Տէրէ գիւղցին . Այս վերջիննին եալլան 2 հայ աղջիկներու զիակները գտնուուեցան , այդ անմենի կոյսերուն ո՞ր տեղացի ըլքրցինք ստուգել , խէնէլ եւ լկտի կամքերու չկամէութիւն ցուցնելով , իրենց պատիւը բարձր պահելուն , մորթուած էին քստմելի ատնջանքներու ամտակ . . . Օրջան գիւղացիք իրենց ջաղացքներու ամբողջ ջաղացաններն մորթեցին , որոնք Մարաշըն հայեր էին . նոյնպէս սպաննեցին Փընարձագի Խաչիկ Զիլեան անուն երիտասարդը :

Ամբողջ 2 շաբաթ Ֆընարձագ գիւղը միալէ վիրջ , Մարաշ հասայ , առաջին առթիւ հայոց Առաջնորդարանն այցելեցի , նոյն ատենուան Առաջ . վոկ . էր Արժ . Տահակ քննյ . Փետրոսեանը : Բաղաքական ժողովոյ անզամներուն եւ երիտասարդներու հետ տեսակցելով իմազամներուն գիւղաւարագիւն առաջնորդ է ջարցայ թէ տեղւոյն Միւթէսարը վը քաջալերած է ջարցայ թէ տեղւոյն Միւթէսարը վը բայց որդէնինչ մտայգարարութեան փափաքողները , բայց որդէնինչ մտայգարարութեան փափաքողները , այդ յետագիմական աննութիւն կարելի էր սպասել այդ յետագիմական անձէն . որպէսզի Մարաշի թուրքերը չբարկանան , չսպաննեն . . . պէտքէ եղեր որ չայեր գոյութիւն չունենային . . . պէտքէ սկսած էր արամարանութիւն , Պահիկ մը խօսակցելով , Կրցի հասկնալ ամէն ինչ , գեռ Մարաշն ալ մահ կը բուրեր :

Վերսիչեալ անձնուէր քահանան իր հօտը փրկելու համար գեռ միջոցներ կը փնտաներ, կը զիմէր՝ ուր որ անկ էր, կ'աղաչէր, կը պաղատէր, տեղոյն կառավարիչ՝ հին ուժիմի երկրպագու, կը տե՛չար Մարաշի հայութիւնն ալ մաքրել, վերդնել մէջտեղէն, եւ հայերու բոլոր զիւմաւնուն հանդէպ, անտարքէր զիրք մը բռնած էր, Զինուորական հրամանատարը, կը հակառակէր միւթէսարքին վատ ծրագրին, կատղան խուժանը լոկ հրամանի մը կը սպասէր, լավելու համար գեղեցիկ Գերմանիկը, Սոազնորդարանը թաղթիրով մը խնդրած էր կառավարութենէն, որ չուկաները զինուոր հանէ եւ արշգիէ յարձակումները, մինչդեռ փաշան կ'անարքէր Հայերը ըսելով թէ իխթիլայի պատճառ պիտի ըլլաֆ . . , փաշա մը, որ փոխանա՛լ վայրենի բնազդները զսպելու, հայերու գոյութիւնը աւելորդ ու մնասակար կը համարի եւ չծածկեր իր սեւ հոգին սեւ խոները . . . ով երկինք, ո՛վ արդարութիւն . . . , եւ հետեւանքը ան կ'ըլլայ, որ փաշայի թոյլ եւ կոսկա ընթացքէն խուժանը քաջալերուած կը յաջով Սէրայ Ալթեր մէջ (հիմակ՝ Դանլը կէշիտ) մուրճով, սրով սպաննել 15 հայեր, մէկ ք անիին մարմինն ալ կտոր կտոր ընել (1):

(1) Զարդէն երկու շաբաթ առաջ հայ կին մը խողխողուեցաւ անլուր խժդութիւններով, տանը մէջ ցերեկ տաեն, հեղինակները երեք Թուրքի իէն, որոնցմէ նշանաւորը Ատաէր Խալիլ, որ նոյն օրը ձերբակալուեցաւ հետևեալ օրն իսկ ազատ արձակուեցաւ: Սպաննուած կնոշ որդին բանարկուեցաւ, իբրև մայրապան, ո՛վ արդարութիւն (էջ 34): Մարաշի գլւերու շարդարաբերուն զվաւոր քաշակիչն ու առաջնորդողները եղան, Քէֆէրտիզը խուրչխտ, Ելողլուցի էմիրքէ, Եշշիլտէրէցի համի ֆախը, Էօնկսէնլիզի համի Մըստը անուն արիւնկակները են, ևն. «որոց ոչ զո՞ն թիւք և անուանք:

Իսկ չորս ատոնց մէջէ Հայեր բանտարկուեցան, իրենց վրայէն զէնք կամ վառով գտնուած ըլլալու ամբաստանութեամբ Ամիսէմը աւելի Մարաշի հայը չկրցաւ գործի շուկայ իջնել, Մարաշին շատ բան տուժեց, 800ի չափ երթաւ նոյնիսկբանւոր նահատակ ունեցաւ, որոնք գրանք բըսելը գացած էինաշխատութեան :

Քանի մը օր մնացի Մարաշ, տեսնելով Մանուկ Սահմանադրութիւնը իր խանձարութիւն մէջ խեղդելու ջանքեր կըլլան տակալին Համիտականներու կողմէ, առանց յապաղելու մեկնեցայ, ցանկալի ծննդավայրութէյթուն, ուր ողջ գտայ ծերունի հայրս Գէորգ Գուտուկեան, որ Ատանայի մէջ սպաննուած ելլորս ծաղկահասակ Մովսէսին մահը կ'ողբար, Գացի նաեւ տեղւոյն Սոազնորդարանը, խիստ հետաքրքրաշարժ հարցումներ եղան Գեր. Տ. Վաղարշակ Ծ. Վրդ. ի եւ Սոյ (Մայրավանուց միաբաններէն Տ. Հրանդ Ծ. Վրդ. Կարօհան: Այժմ Եղիչէ Եպիսկ.ի) կողմէ: Մարաշի կառավարիչը ամէն ջանք թափած էր խարելու՝ հանդարտեցնելու ազգասէր Զէյթունցին, թէ Մարաշի ժողովուրդը հանգիստէ եւ ո՛եւէ գէպք չէ՛ պատահած, սակայն Զէյթունցին չէր խարուած, ան՝ մեծ մտատանջութեան մէջ էր. կ'ողբար իր յօշտուող արենակիցներն ու ամէն միջոց եւ հնարք կը խորհեր ազատելու համար գո՞նէ Մարաշի Հայութիւնը կաթ. Փոխ. Տ. Վաղարշակ Ծ. Վրդ., Իշխանակունը. Փոխ. Տ. Վաղարշակ Ծ. Վրդ., Իշխանակունը. Յակով. Ֆոխ. Տ. Վաղարշակ Ծ. Վրդ., Սահակ Քհնյ. Վեր. Մարաշ Մարաշէն Սոջն. Փոխ. Տ. Սահակ Քհնյ. Վեր. Սահարոն Եշշէնեան, Յակոր աղա Խըլլագեան, Տիմարք Նազարէթ եւ Արմենակ Պիլէզիկհեան, Կոստան էֆ. Վաղարք Վարժապետեան, եւն. եւն. Հայ ինչպէս նաեւ Թուրք.

աղաներու եւ պէյերու ստորագրութեամբն աղաչական հեռագիր եկած էր Զէլթունի երեւելիներուն, թէ Մարաշ ո՞ւնէ զէպը պատահած չէ, “և սէր Քրիստոսի Զեյրուն թող չշարժի”(1), Սիսակած չպիտի ըլլում կարծեմ, երբ ըսեմ, թէ Զեյրուն՝ այս անգամ փրկեց Մարտը բամենի ջարդէ մը, սովորի արիւնահեղութենէ մը:

Զէյթունի իշխանազգուններէն, աղաներէն և Քաղ. Ժողովի անդամներէն Նալզարէթ էֆ. Եէնիտիւնեան, Խաչիկ էֆ. Եազուպեան, Պապա աղա Բասիլոսեան, Սարգիս եւ Կարապետ էֆ. Պարճեան, Աստուածառուր աղա Անդրէասեան, Յովհաննէս էֆ. Անարոնեան, Յակոբ էֆ. Թաշճեան եւն, Մարտչի եւ շրջաբնակ գիւղերու փրկութեան համար ամէն զանցութիւն եւ անձնութիւն - թիւն չինայեցին այդ առթիւ, հեռագրելով Էլոյիթան եւ զանազան կողմերը Զեյրունի գիւղերուն հանդարատեցնալ հեռագիրներու ու ազգեցիկ մարզիկ դրկելու:

(1) Պ. Յարութիւն Ս. Եալուպեան, Շքչանաւարտ Արմաշու Գյոլբեկան քէն և Կ. Պոլսոյ Ազգային Կեղրոնհական Վարժարանէն, լուրջ ու խշճամփու ուսումնալիրութեամբ մը իր զրած Զէթթուններ ՊԱՄՄՈՒթիւնը, հրատարակել խոստացած էր, այդ զեղեցիկ գործին մէջ Զէյթունը ներկայացուած է կենդանի գոյներով պատմազրի մը խշճամփու ու կշռուած բառերով. սկսեալ իր աշխարհազրական դիրքէն մինչեւ տնտեսականը, կրթականը, առողջականը և Ա.Մանայի ջարդին տպաւրութիւնն ու Զէյթունի արդի փախստականերուն հարցին լուծումը. հոս կան նաեւ յիշեալ նեռողջին բնագիրները, ուր Զէյթուն ի յայտ կուզայ իբր սահմանադրասէր նեռատաէս, և Ազգ. ու քաղաքական ինդիրներու էութեան Թափանցող արթուն ժողովուրդ: Փափաքելիէր որ չուշանար այդ զեղեցեկ ու հետաքրքական երկին հրատարակութիւնը:

ԱՅՑԵԼՈՒՔ

Դէպքէն վերջ արիւնոտ ու աւերակ գաւառակս եւ  
իր շրջակայ հայաբնակ զիւղերը այցելեցին շատ մը  
ազդայիններ, նիւթապէս թէ բարոյապէս մխիթարեցին,  
սրբելով մեր աղի արցունքը: Այցելուներէն յիշատա-  
կութեան արժանի են Յակոբ էֆ. Պապիկեան, եւ Յա-  
րութեան էֆ. Մոստիչեան, երկուքն ալ արիւն արցուն-  
քով պատեցան նահատակաց Եօրն ցրհորները, ճշմարփա-  
այու մը պէս մասնակցեցան մեր ուուգ ու կոծին: “Այս  
ազգը՝ որ Պապիկեաններ կը ծնի՝ չմեռնիր”, կիլկիլոյ-  
ջարդէն, աւեր ու թալաններէն հայերուն մէկ բան մի-  
այն միացած էր, որ պիտի փանար, ճշմարտութիւնն  
էր, զոր Պապիկեան վրկեց, երեւան հանեց: Ատանան՝  
Պապիկեանի մահն եղաւ, իսկ Պապիկեան կիլկիլոյ-  
կեանքը Այս մեծ ազգասէրը, տիսուր տեսաբաններու-  
ականատես ըլլալով յուղուած՝ չկրցաւ զսպել իր  
արցունքները, եւ զառնալով մեռեալներուն (ի ներ-  
կայութեան փաշայի մը եւ թուրք բարձր պաշտօնեա-  
ներու) “եշ նահատակ օլուուշընըզ”, “եշի կիափի եօլ-  
միւշընըզ”, ըսաւ ու արտասուեց: Այս երկու այցելու-  
նիւթեան, եւ Քէրովքէ էֆ. Պապիկեան.

Աւելիակներն այցելեցին եւ ողբերը միսիթարքոց  
Աւելիակներն այցելեցին եւ ողբերը միսիթարքոց  
նաեւ Ս. Զաւարեան, Օ. Զայեան, Կ. Այճեան, Ս. Սու-  
բին, Սմբատ Բիւրատ էֆէնակները եւ Վեղարաւոր Հե-  
րոս Ֆոնուզի վահրին միտքան Տ. Բարդուղիմէսոս վար-  
դապետ, եւն. եւն., եւ ասոնցմէ վերջ Սյրիակնամի  
կողմէ ժագ էֆ. Սայապակնան, սակայն թշուառութիւ-  
նը մնաց զրեթէ նոյն, ժողովւրդը, անտուն, անդպրոց  
անվարժապետ, ու անհովիւ . . . :

## Տի՛Ռ ԽՈԿՈՒՄՆԵՐ

Զելքունցի տարաբաղդ նախատակներուն՝ սիրելի եղբօրս  
Մովսէսին եւ բաջարի դասընկերին Ստեփան  
Կերմանիկէանի լիւատակին . . .

Տա՛յր երկինք բանաստեղծ ծնած լինէի ցաւերգելու,  
եւ քամներորդ քաղակակիրթ ու մարդասէր գարուն  
մէջ գործուած նախճիրները զրուագելու ապագայ ի-  
տէալ մարդկութեան :

Հոգէնուեր զգացումներով կը պաշտեմ հերոսը, նա-  
հատակն ու բանաստեղծը: Ոչ ապաքէն իւրաքանչիւրն  
ալ իր հոգիին եւ տենչանքներուն զոհաբերումը կը  
նուիրէ մարդկութեան . . . :

Սփսո՞ս սակայն, հակառակ մեր գարաւոր վիորձառու-  
թիւններուն, չայեցի պատմական սիսակներով՝ չեղանք  
փորձառու, մենք եւս աղօթքներով ծնծղաններով՝ ու  
քշոցներով իդուր ջանացինք արթնցնել մեր նախնեաց  
ժամանակ իսկ փորձուած եւ դարերով քնացած Աստ-  
ուածը ամենազոյ եւ ամենակարող, որ արձանացած ա-  
նիմաստ լուռթեամբ մը իր հնամենի գահոյթին՝ խունկ  
ու մօմէ ձանձրացած լաց ու կոծէ ալ չախորդիր: Ուր  
ինկար դուն սիրելի եղբայր, ո՞ր անդութ գնդակին զոհ  
գացիր, չորնա՛ր գու վրայ բարձրացող դահճճին ձեռքը  
չազիւ 18 զարուններ բոլորած եղար անմեղ զոհերէն  
մին վայրագ խուժանին՝ սահմանադրական կարգերու  
տակ գործուած անլուր եղեռնին . . .

Ա՛ֆսոս, գերեղման իսկ չունեցար, Սիհունի արիւ-  
նաներկ ալիքները քշեցին տարին քեզ գեպի ծով, գե-  
պի քաղաքակիրթ մարդկութիւնը անսիրտ ու անխիղդ. . .

Սակայն, ո՞ր մէկը զոհերէն, ... Սըհակ թռչունին պէս

ի զո՞ւր կը ձայնեմ . . . պատասխան չկայ. հովիտներն ու  
սարերը միայն կ'արձագանգեն տիսբանուագ . . .

Ազնիւ դասընկերս, արդեօք ի՞նչ սարսուռներով  
տագնապեցար այն վարլիենին յորում խուժանը ոռնա-  
լով կը յառաջանար գէպի ձեր գիւղի եկեղեցին ու  
գորոցը, այն յարկը, ուր ինձիրլիի մատաղ սերունդը  
կը կրթէիր հայեցի գաստիարակութեամբ: Ազատ սա-  
րի ցաւակ . . . արդեօք քանի անգամներ եկան անցան  
մտքին հորիզոնէն քաջանուն նախնեացդ հերոսական  
կեանքը: Եւ երբ հկաս վճռական վայրկեանը, իբր քա-  
ջարի Զէյթունցի ծառացար թշնամոյն դէմ եւ ուզե-  
ցիր ազնիւ ու հերոսավայել զաս մը տալ այն գիւղի  
երիտասարդութեան, որոնք սարսափահար կամ փախուս-  
աի եւ կամ թշնամիի կեղծ խոստումներուն ապաւինե-  
լով սարկաբար՝ կը լքէին գիւղը: Մանկութեանդ օրե-  
րուն քրիստոնէական պատկերներու առջեւ երկրպագե-  
լէն աւելի ջերմեռանգ՝ ծունկի իջար, ափսո՞ս առաջին  
ու վերջին անգամ՝ համբուրեցիր տասը դոնեգունը. իբր  
միակ ապաւէնը եւ զօրաւոր Ս. Խաչը, զոր այնքան  
համբոյրներով ծածկած էիր տղայ հասակիդ, ու դար-  
ձար խուժանին քաշեցիր բլթակը . . . : Խուժանը սար-  
սափած գորոցէն տեղացող գնդակներէն. նահանջեց,  
շարքերը խացուց եւ կրկին յառաջացաւ. բայց գուք  
անվկանդ ու անյողողդ, հայրենակից մարտիկի մը  
հետ զիմագրեցիք երկար, անվեհեր քաջութեամբ: Սա-  
կայն հրաշքի դարն անցած էր եւ դոնեգուները ոչինչի  
չէին ծառայէր առանց փամփուշտի. զաշունամերկ խոյա-  
չէին ծառայէր առանց փամփուշտի. զաշունամերկ խոյա-

թշնամւոյն գնդակը և գետնայարեց Զեր ճիւանի հասակը։  
Ուսուցիչ գպլոցի մէջ, ՈՒՍՈՒՑԻՉ և լար և մարտի  
դաշտում ըլլալով միակ յարացոյցը այդ մեղկ ու վեհերոս  
գիւղին՝ Ատանայի գաշտին բովանդակի։ Թող ինձիրքի  
ապագայ սերունդը յիշէ քեզ՝ իբր իւր գիւղի Հայ գպրո-  
ցին, եկեղեցւոյն ու Հայ պատոյն միակ պաշտպան ՀԵ-  
ՐՈՍԼ։ Ապագան Զեր քաջ ու հերոսի պատուանունը թող  
անմահացընէ սերունդէ սերունդ, կանդնելով Զեր կծեայ  
արձանը գաշոյն ի ձեռին խուժանին դէմ սպանացայտ  
եւ ինձիրլուի սերունդը թող ուխտի գայ ամէն օր ար-  
ձանիդ առջեւ յարգանքի մեծ պարտականութիւն մը  
կատարած ըլլալու գոհունակութեամբ, ու թող սարսուա-  
լիր ակնածանքով մը խոնարհի Զեր յիշատակին առջեւ ։  
Հանդիստ Զեր աճիւններուն և յարգանք Զեր յիշատակին։



ԳԱՂԱՓԱՐԱՆՈՒԵԲ  
ՔԵՐՈՎՔԻ ԵԱՂՈՒՊԵԱՆ

## ԳԱՂԱՓԱՐԱՆՈՒԵԲ

ԽԵԽԱՆԱԳՈՒՆ հայրենակցիս վաղազրաւ պուետի՛ն  
ՔԵՐՈՎՔԻ ԵԱՂՈՎՔԵԱՆ լիւատակին

Պիլէյյիկէն կանցնէինք Գիշեր էր, լուսնկան մերթ  
ամսպասքօղ և մերթ ամօթիւած կ'նայէր, շառագունած՝  
գործուած ոճիրներէն։ Ա՛խ առանց ուարսուոփ և արցունքի  
չեմ կրնար չիշել այն քսանմելի, հոգեյոյզ վարկեանը,  
յորում կ'տեսնէի պաշտելի բարեկամիս ինկած արիւ-  
նաներկ վայրը . . . Պիլէյյիկի օճիրն մէջ, ուրիշ Հայ  
ճամրորդ ընկերներու հետ . . . ինկա՛ր հոն, պարտա-  
կանութեան ճամրուն վրայ անայլայլ գէմբով մը, ան-  
մեղունակ ժամբառով մը և հոգեթափանց սեւեռաբիբ  
նայուածքով մը՝ որ քսաներորդ գարում, լոյսին մէջ խա-  
ւարային սեւ օճիրները կը դիտէր կարծես հեղնօրէն։  
Կամ գուցէ երկնքում ամօթահար Մեծ Պատասխանա-  
տուն կը փնտուէր . . .

Ա՛խ, սակայն ո՞րը, այդ հոգեյոյզ ու տագնապիչ  
տեսարաններէն ո՞րը ողբանք, մարդ-հրէշներու ձեռքէն  
փախչող և լիոնախոյս՝ անտաներու մէջ ոռնացող  
վայրի գայլերէն պաշտպանութիւն ինդրող պարմանի-  
ներն ու կոյսե՞րը, թէ աղիողորմ ու շուարուն մանուկ-  
ները անտի ու մատաղատի՝ իրենց յօշտուած մայրե-  
րուն ստեանց վրայ ողորմուկ . . .

Անզէն հայերը՝ հալածական եղնիկներու պէս  
փապարէ փապար, անտառէ անտառ, թէ թշնամի վիրագ-  
ներու Ակումներու մզձաւանջէն սարսափահար՝ բոցաձար-  
ձատ օջախներու, հրդեհուած տուներուն մէջ ինքնազո՞ն  
և ին քնակէզ կոյսերն ու հարսերը գեղանի . . .

Իրենց վայրագութեանց անմեղ զոհերը՝ նոյնիսկ  
թեթեւապէս վիրաւորուած Հայերը գետնաքարչ ջրհոր-

ներու մէջ նետող խուժանը թէ, կոկորդը կիսով միայն կտրատուած ջղացունց թաւալգլոր Հայերու հանդիւն-ները արիւնաժայթք . . . : Քաջաբար կռուող եւ ինքնապաշտպանութեան մէջոցները սպառած իրենց դաշոյնին ապաւինած սուսերամերկ խուժանին վրայ յարձակող-ները թէ այդ ամենուն ականատես անծայրածիր երկնքի մը ամենակարող եւ սակայն անկարող անսիրա ու անխիղճ կարծեցեալ Սսառաւածը . . . :

Կիրիկիան ամբողջ զերեզման եղաւ ու այդ մեծ ու ժիրի գամբարանին կափարիչը Եւրոպան յօրինեց . . . : Եւ այդ անթիւ ու անծանօթ գերեզմաններուն մէջէն ձեր որբենի ածիւնները, միայն՝ տոհմակից մտերմիտա արցունքներով ու ձեռքերով ժողովուած՝ կրցին ունենալ իրենց հանգստաբանը, միշտ առարկայ, բարեկամ-ներուդ, ազգական - սիրելիներուդ գուրգուրանքին . . . :

Թող Զէյթուն գիտնայ յարգել իր Գաղափարա-նուեր հերոսը թող Զէյթունը պատիւ համարի ու կան-գնէ ծշմարիտ գաղափարազոն հերոսիդ արձանը, թող ապագայ սերունդը ուխտի գայ ամէն օր, յարգանքի մեծ պարտականութիւն մը կատարած ըլլալու գոհու-նակութեամբ, եւ թող սարսուալիր ակնածանքով մը խոնարհի պարտականութեան ճամբուն վրայ զէն ի ձեռին իշնող Գաղափարական զոհիդ անմոռաց ու յաւերժ խնկելի յիշատակին առջեւ . . . :

Յարգանը ու համբոյր ձեր Ս. Ածիւններուն . . . :

1912 Յուլիս 12

ՍԵՊՈՒՀ



Էջ	Տող	Ախալ	ուղղիղ
Ա.	1	ՀաՅ	ՀԱՅ
11	26	Արար	Արար
18	29	Յաներ	Յոյներ
19	30	ոասն	մասն
20	2	Տնծանօթ	անծանօթ
20	21	տազ	տալ
21	29	են	եւ
22	22	մնաւանդ	մանաւանդ
23	10	Հալէպ	Հալէպ
23	24	Խանդավալառ	Խանդավալառ . . .
24	5	զմալմութիւն	զբազմութիւն
25	31	էէ	թէ
29	30	քիյտանիներ	քիյտանիներ
31	23	իրբ	իրբ
33	1	միշ	միշ
37	18	պատրաստուու	պատրաստուու
40	23	բորիներու	բորինեներու
41	6	ափասմըզ	ափանսըզ
45	14	Տ. Ստեփան	Տ. Ստեփանեան
47	9	եռներն	լռներն
48	8	խուժանը	խուժանի
48	9	զինուած	զինուած
61	9	զինլացիք	զիւղացիք
61	16	աանջանքներու	տանջանքներու
62	27	ջարդարաբերու	ջարդարաբներու
63	1	4 ատօնց մէջէ	ատօնցմէ չորս
63	5	երբալնոյն իսկ	նոյն իսկ
64	26	հեռաանս	հեռաանս

## ՑԱՆԿ ՆԻՒԹՈՑ

1. Երկու խօսք	Բ.
2. Զօն առ. Պ. Յ. Ս. Եաղուպեան	Դ.
3. Նամակ առ. Պ. Գր. Գ. Գուտովեան	Ե.
4. Կիլկիլա աշխարհագրապէս	9
5. Հայ Լեռը	17
6. Կիլկիլա միջնեւ զարդի նախօրեակը	28
7. Սեւ ու Կարմիր օրերը	37
8. Ճամբու նօրեր	58
9. Այցելուք	65
10. Տխուր խոկումներ	66
11. Գաղափարանուերը	69
12. Վրիպակ	71
13. Ցանկ նիւթոց	72

ՀՀ Ազգային գրադարան



NI.0419255

7200